

Մեր իմաստութեան դարաշրջանը	Էջ 3
ՄԹԱԳԵՍՍ ԱՐԱՔԱԿԱՆ ՊԱՐԻՆԵ	Էջ 4
ԼԻԲԵՐԱԼՆԵՐԻ ՄԱՐԱԼ ԵՎ ԵՎԵՆՏՆԵՐԻ ՄԱՍՈՒԹԻՒՆ	Էջ 5
«ՄԻՐԻԱԶԱՅԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ»	Էջ 6
1921 ԹՈՒԻ ՄՈՍԿՈՒՄԵՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ	Էջ 7
Պետրոս Գուրեան	Էջ 8
ՅԻՇԵՆՈՎ ՍԵՐԱՍԱՅԱՅԻ ԲԱՆԱՍԵՐ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՍՏԱԿ	Էջ 9
ԿԱՐԱԿԵՏ ՊԱՐԻՆԵՆԵ	
39 ՏԱՐԻՆԵՐԻ ՄՊԱՍՈՒՄ	Էջ 10

## Խոնքագրական

# «ՀԱՅԱՍՏԵՐ» ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

Նորություն մը յայտնած պիտի չըլլանք ըսելով որ պետությունները մնայուն բարեկամներ ու մնայուն բռնամիտներ չունին. այլ ունին մնայուն շահեր: Ամենէն խօսումն օրինակը Ֆրանսայի եւ Գերմանիոյ յարաբերութիւնն է: Այս երկու երկիրները 1870էն ի վեր իրարու դէմ մղած են երեք պահանջի պատերազմներ, սակայն, այսօր դաշնակիցներ են՝ ոչ անոր համար որ Ֆրանսան գերմանաւեր է եւ կամ Գերմանիան՝ ֆրանսաւեր, այլ անոնք ստեղծած են հասարակական համադաշնակցութիւն մը, երկու երկիրներու շահերու համադրութեամբ ու կը գլխաւորեն համայն Եւրոպան, բարօրութեան ճամբով:

Հայոց մօտ գոյութիւն ունեցած է միշտ ստորակայութեան զգացում մը, որ մեր ղեկավարութիւնը յաճախ մղած է հաւատարմութիւններ, խղճալով մեր ժողովուրդին վրայ կամ՝ գնահատելով որ հայերս հանդիսացած ենք առաջին ժողովուրդը որ պետականօրէն ընդունած ենք քրիստոնէական դաւանանքը, հետեւաբար, այդ փաստերը գերադասելով իրենց շահերէն վերջ պիտի դառնան «հայասեր» ու պիտի սատարեն մեր ժողովուրդի վերքերու բուժման եւ կամ մեր հայրենիքի ազատագրումին: Ուրեմն, փոխանակ քաղաքական շահերու չափանիշներուն, մենք այդ պետությունները չափած ենք մեր խաղկանքներու կանգունով ու զանոնք բնորոշած ենք «հայասեր» կամ «հայաստեաց»:

1828ի Թիւրքմենչայի դաշնագրով Երեւանի խանութիւնը Պարսկաստանէն անցաւ Ռուսական ցարի իշխանութեան ներքեւ եւ այդ ցնձալի առիթով մեր արեւելահայ գրականութեան ռահվիրան՝ Խաչատուր Աբովեան գրեց մօտաւորապէս - «օրհնուի էն սահաբը, որ ողջի ոտը կպաւ Հայաստանի հողին»: Եւ այդ թուականէն ի վեր հայերս կ'ոգեկոչէինք Հայաստանի ազատագրութիւնը՝ Պարսկաստանի իսլամական իշխանութենէն «հայասեր» Ռուսաստանին: Բնականաբար Ռուսիոյ ցարը մեզ Սաաֆիտ իշխանութիւններէն աւելի չէր սիրեր: Իր գրաւած աւարներուն հետ մեր ժողովուրդի բեկորներն ալ փոխանցուած էին ռուսի իշխանութեան: Ատկէ երկու դար առաջ ալ Պարսկաստանի Շահ Ապպաս թագաւորը, 17րդ դարուն սկիզբը, հայերը շատ «սիրելուն» համար, զանոնք զանգուածաբար փոխադրած էր Ջուղա, տասնեակ հազարաւոր զոհեր թողելով իր ետին: Բնականաբար, հայերը արժեւորեցին իրենց կեանքը Պարսկաստանի մէջ, հանդիսանալով տնտեսական եւ գործավարական ոյժ մը այդ երկրին:

Հայոց համար կեանքը ցարական իշխանութեան ներքեւ աւելի տանելի էր, համեմատած իսլամական աշխարհին, որովհետեւ, այդ օրերուն քրիստոնէական կրօնքն ալ որոշ քաղաքական արժէք մը ուներ, ինչպէս այսօր ունի իսլամական կրօնքը:

Սակայն, ցարն ալ գրաւեց հայոց եկեղեցական կայրածները ու բանտարկեց հայ մտաւորականները, Նալպանտեանէն մինչեւ Թումանեան:

Ռուսաստանը Հայաստանին եւ հայ ժողովուրդին կը սատարէ միայն այն պայմաններուն տակ որ երկու ժողովուրդներու շահերը կը համադրուին. աշխարհաքաղաքականութեան բերումով հայ ժողովուրդի շահերը աւելի յաճախ համադրուած են ռուս ժողովուրդի հետ քան ուրիշ այլ ժողովուրդի. եւ այդ պատճառով ալ հայոց քաղաքական մտածողութեան մէջ արմատացած է այն համոզումը որ ռուսերը կը գործակցին հայերու հետ, որովհետեւ «հայասեր» են: Այլ պարագաներու տակ կը մատնուին խոր յուսախաբութեան, երբ Ռուսաստան հայութիւնը կը թողուի իր ճակատագրին:

(Շար.ը տեսնել էջ 2)

## ՓԱՇԻՆԵԱՆ՝ ՅՈՒՆԻՍ 20-Ը ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՕՐ ՆՇԱՆԱԿԱԾ Է

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան Յունիս 20-ը խորհրդարանական արտակարգ ընտրութիւններու օր նշանակած է: Ան այս մասին գրած է Գիմագիրքի իր էջին.



«Քիչ առաջ (Մարտ 18-ի կէսօրին - «Պ») տեղի ունեցաւ իմ հանդիպումը «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան ղեկավար Գագիկ Ծառուկեանի հետ: Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծուած ներքաղաքական իրադրութիւնի լաւագոյն էլքը արտահերթ խորհրդարանական ընտրութիւններն են:

Հաշուի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահի, «Իմ քայլը» խմբակցութեան եւ «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան ղեկավար Էդմոն Մարութեանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սոյն թուականի Յունիսի 20-ին Հայաստանի Հանրապետութիւնում կ'անցկացուեն արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ», գրած է վարչապետը:

## ԻՍՐԱՅԷԼԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԲՈՂՈՔԻ ՅՈՅՅԸ՝ ԱՏՐՊԵՅՃԱՆԻՆ ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԸ ՊԱՐԵՑՆԵԼՈՒ ՊԱՆՏՈՎ

Իսրայէլի հայ գաղութներու միութիւնը Մարտ 17-ին բողոքի ցույց կազմակերպած է իր շայնք բարչայնելով իսրայէլեան Elbit Systems ընկերութեան՝ Ատրպէյճանին վեճ վաճառելուն դէմ:



Իսրայէլ կը մատակարարէ Ատրպէյճանի ռազմամթերքի 60 տոկոսը, այդ կարգին անօդաչու սարքեր ու բեկորային ռումբեր, որոնք արգիւտած են շուրջ 100 երկիրներու կողմէ: Արցախեան վերջին պատերազմին Ատրպէյճան իսրայէլեան վեճերը օգտագործեց անմեղ քաղաքացիներու, կիներու, երախաներու տարեցներու, ինչպէս նաեւ հիւանդանոցներու ու եկեղեցիներու վրայ յարձակում գործելու նպատակով:

Ներկայիս Իսրայէլ վեճի վաճառքի մէկ այլ համաշայնագրի շուրջ քննարկումներ կ'ունենան Ատրպէյճանի հետ, որուն դէմ տեղւոյն հայ համայնքը իր բողոքի շայնք բարչայնուցած է:

Համախմբուելով Elbit Systems ընկերութեան շէնքին դիմապէս՝ Հայերը Իսրայէլի կառավարութենէն պահանջած են դադարեցնել վեճի մատակարարումը Ատրպէյճանի բռնատիրական վարչակարգին, յիշեցնելով որ այդ երկրին մէջ ահող ծայրայեղ իսլամամետ խումբերու եւ ազգային փոքրամասնութիւններու նկատմամբ անհանդուրժող մթնոլորտին մէջ, ան չի կրնար վստահելի դաշնակից ըլլալ Իսրայէլի համար:

## ՀԱՆՊԻՊՈՒՄ 1921 ԹՈՒԿԱՆԻ ՄՈՍԿՈՎԵԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 100-ԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ ՀՐԱԿԻՐՈՒՄՍ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՈՒՆ ԴԵՏ

19 Մարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը ընդունեց 1921 թուականի 16 Մարտին Մոսկուայի մէջ ստորագրուած պայմանագրի 100-ամեակին առիթով 18 Մարտին ՀՀ ԳԱԱ Պատմութեան հիմնարկի, Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ Ռուսաստանի Գաշնութեան խումբ



մը առաջատար մասնագետներու հետ հրաւիրուած կլոր սեղան-քննարկման մասնակիցներուն՝ ուղեկցութեամբ ՀՀ ԳԱԱ Պատմութեան հիմնարկի տնօրէն, ակադեմիկոս փրոֆեսոր Աշոտ Մելքոնեանի եւ Խ. Աբովեանի անուան ՀՊՄՀ նախագահ փրոֆեսոր Ռուբեն Միրզախանեանի:

Հանդիպման ընթացքին Պր. Ռուբեն Միրզախանեան Նորին Սրբութեան ներկայացուց քննարկման առիթով Հայաստան ժամանած մասնագետները եւ տեղեկութիւններ հաղորդեց կլոր սեղան-քննարկման արդիւնքներուն վերաբերեալ:

Այնուհետեւ ներկայներուն իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերաւ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ գոհունակութիւն արտայայտելով կարեւոր այս նախաձեռնութեան կազմակերպման

(Շար.ը տեսնել էջ 8)

## ԹԱԼԵԱԹԻ ՄՊԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՐԱՊԱՐԶԸ

Պերլինի մէջ, Սողոմոն Թեկիլեանի շեռամբ, Թալեաթի սպանութեան 100ամեակին առթիւ, Մարտ 15ին, Նիւ Եորքի ԹՄՍ «Միեր Սկրոչեան»



թատերախումբը առցանց հաղորդումը կատարեց Պերլինի մէջ, Սողոմոն Թեկիլեանի «Պատարանն է ... ոտքի» ներկայացման ժապաւենին: 2014ին թատերախումբը Նիւ Եորքի մէջ բեմ հանեց այս եպակի ներկայացումը բեմադրութեամբ փարիզաբնակ արուեստագետ Օիլայր Բարպեանի: Սողոմոնի գլխաւոր դերը մարմնավորեց Զարուհ Թարսումեան: Մօտ երեսուն դերակատարներ բեմ բարչայնան: Ներկայացումը հիւրախաղերով հանդէս եկաւ Հայաստանի տարբեր քաղաքներու, Մոնթրէալի, Տիբրոյթի եւ Ռաշինկընի մէջ:

100ամեակի այս օրերուն թատերախումբը կը պատրաստուէր բեմ ելլել Պերլինի մէջ եւ կազմակերպել յիշատակի հանդէս ի պատիւ Նեմեսիսին՝ Սողոմոնին... ափսո՛ւ քորոնա ժահրը դարձաւ արգելք:

# Խմբագրական

## «ՀԱՅԱՍՏԷՐ» ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

(Շարունակում Ա. Էջեն)

Ռուս-թուրքական յարաբերությունները միշտ իրենց դերը ունեցած են քեզին վերաբերում կ'ունենայ Ռուսաստանը Հայաստանի կամ հայության նկատմամբ: Հայ-թրքական յարաբերությունները միշտ գտնուած են միեւնոյն հարթակի վրայ: Այսինքն բոլոր պարագաներու տակ - անհատական քեզ հաւարական - երբ թուրքը անգէն հայը գտած է իր դիմաց՝ անխուսափելիորէն ունեցած է մէկ եւ նախատեսելի վերաբերում - ջնջել հայը կամ հայութիւնը աշխարհի երեսէն: Այսպիսի յարաբերութեան դիմաց ռեւ մակարդակի յարաբերութիւն, չափուած է իբրեւ բարենպաստ: Հետեւաբար ռուս-թրքական յարաբերութիւններու ելեւէջները երբեմն դարձած են բարեկամական. այլ պարագաներուն՝ թշնամական. եւ այդ ելեւէջներն են որ բնորոշած են Ռուսաստանի «հայասիրութեան» չափը:



Երգիծանկար՝ Թորոյի, յատուկ «Պայքար»ին

1878ին երբ Ռուսաստան մտնեցաւ մինչեւ Վոսփորի ափերը, հայերս ոգետրուած ռուսերու հայասիրութեամբ, Ներսէս Վարժապետեանով ու Մինաս Չերազով փութացինք Սան Ստեֆանօ, եւ իրօք ալ այդ պայմանագրի 16րդ յօդուածով առաջին անգամն ըլլալով մեր դատը բերուեցաւ միջազգային հրապարակ: Իրականութեան մէջ հայութիւնն ու հայկական դատը միայն պատրուակներ էին որ Մոսկուան մօտենար Միջերկրականի տար ջուրերուն, ինչպէս այսօր Արցախի հայութեան «պաշտպանութիւնը» պատրուակ մըն է Ռուսաստանին՝ թափանցելու եւ մնալու Ատրպէյճանի հողամասին վրայ: Հայութիւնը երաշխատրուած կը զգայ իր կեանքը ռուս խաղաղապահ ուժերու ներկայութեամբ, ինչպէս Մոսկուա արդարացուած կը զգայ իր ներկայութիւնը հայկական եւ ատրպէյճանական համայնքներու եւ ոյժերու միջեւ: Ռուսաստանի քաղաքական շահը կը պահանջէ որ ան ամուր կանգնի Ատրպէյճանի հողերուն վրայ, հակակշռելու համար թրքական ներկայութիւնը ամբողջ Կովկասի մէջ: Հայերս քաղաքավար կերպով երախտապարտութիւն ալ յայտնած ենք ռուսական պաշտպանութեան համար, նոյնիսկ պատերազմը իր աւարտին հասցնելուն համար: Քաղաքականօրէն խոհեմ չէ՛ այս պահուն նաեւ մատնանշել քեզ պատերազմը սկսելու դրդապատճառն ալ հայրայթած էր Մոսկուան, յաջողնելու եւ արդարացնելու համար իր ներկայութիւնը Ատրպէյճանի հողամասին վրայ:

Նախագահ Վլադիմիր Փութին, հաճոյանալու համար թուրքերուն եւ ատրպէյճանցիներուն, եւ միւս կողմէ՛ օրին մէջ պահելու հայոց ակնկալութիւնները - յաճախ կը կրկնէ քեզ Արցախի օրինակով՝ չէ՛ ճշդուած եւ պէտք է ճշդուի սպագային: Բայց՝ ե՛րբ: Միւս կողմէ՛ միեւնոյն հաստատումը կը կատարեն Մինսքի խումբին համանախագահները, որոնց անկ է բանակցութեամբ յանգիլ Արցախի ճակատագրի լուծման: Սակայն, կը պարզուի քեզ Փութինի անորոշութիւնը կը բախի Մինսքի խումբի նախաձեռնութեան եւ հետեւաբար բանակցութիւնները կը մնան տեղալի մէջ:

Պատերազմն ու յետ պատերազմեան բանակցութիւնները մեծ չափով հզօր ոյժերու տեղակայման պայմանաւորման եւ ճակատումի մարտավարութիւններ են՝ աւելի քան Արցախի ժողովուրդի ճակատագրի վերջնական ճշդում:

Ռուսաստանի պաշտպանութեան նախարարը՝ Սերկէյ Շոյկու, անկեղծանալով խոստովանած է այս մասին ըսելով - «Բարդ է, որովհետեւ մեզ խանգարում են եւ նաեւ խանգարող հանգամանք է այն որ Թուրքիան հանդիսանում է ՆԱԹՕի անդամ: Սակայն մենք գտնում ենք լուծման եղանակներ: Օրինակ Իտիլիայի դեմոկրատիայի (սպանագլոման) գօտում: Ընդհանրապէս, Միլիտարիստ դեմոկրատիան գօտիներու ստեղծումը իմ կարծիքով նոր էջ էր, նոր մեխանիզմ մնան հակամարտութիւնների լուծման համար: Վերջին աշխատանքն անշուշտ Լեռնային Ղարաբաղն էր որ շատ ոչ պարզ օփերացիա էր»:

Ինչպէս կը տեսնուի՝ խնդիրը ռուս-թրքական հակամարտութեան դաստորումն է այստեղ. իսկ Արցախն ու Հայաստանը մանրադրամներ են:

Դեռ կայ աւելին ըստ Լրագիր.ամի (17 Մարտ 2021). «Հայ ժողովրդի մէկ այլ բարեկամ Կոնստանտին Զատուլինը, ստիպուած էր յայտարարել որ պատերազմը նախաձեռնել եւ իրականացնել է Ռուսաստանը: Իսկ Կրեմլի խորհրդական Վատիմ Եւսեւը աւելի հեռուն գնացել՝ «եթէ [թուրքերի դէմ հայերը] դիմեն այլոց օգնութեան, կը ստանան նոր պատերազմ, նոր պարտութիւն»:

Իսկ այն միտքերը որ չեն կրնար կամ չեն արտայայտած ռուսական պաշտօնական արհիւրները, ըսել տուած են Մոսկուայի կարգ մը այլասերած հայերու՝ «մենք չէինք կարող թոյլ տալ հայերի յաղթանակը Արցախում, այլապէս կը կորցնէինք Կովկասը, այնուհետեւ ողջ Ռուսաստանը». Սերկէյ Կորոլինեան:

Այս խոստովանութեանց լոյսին տակ արժանահաւատ կը դառնայ այն հաստատումը քեզ հայերուն տրամադրուած Իսկենտերը դիտումնաւոր կերպով չէ պայթած, որովհետեւ այդ զինատեսակի բանալիները (քոտերը) կը

գտնուին Մոսկուա: Այդ ձեւով ալ սպառնալու է Ատրպէյճանի յաղթանակը, որպէսզի վերջին վայրկեանին Պր. Փութինը հասնի հայոց փրկութեան, դադարեցնելու պատերազմը եւ ըսելու՝ «որ եթէ մենք չըլլայինք՝ աւելի վատ ճակատագիր մը կը սպասէր ձեզի»:

Այս բոլոր մարտավարութիւններն ու սաղարանները ընդունելով իբրեւ քաղաքական յարաբերութեանց բնական արտայայտութիւն՝ Հայաստան պիտի շարունակէ ընթանալ իրապաշտ ուղիով:

Ռուսաստանի թերացումները եւ կամ հայոց ակնկալութիւնները չարդարացնելը ունին հիմքեր ու պատճառներ հայոց կողմին վրայ եւս: Նիկոլ Փաշինեանի գլխաւորած թաւշեայ յեղափոխութիւնը բնական լրացումը նկատուեցաւ Ռուսաստանի դէմ սարքուող դաւերուն, յատկապէս նախկին սովետական հանրապետութեանց մէջ գունատր յեղափոխութիւններ յառաջացնելով - Ուքրանիոյ մէջ նարնջագոյն յեղափոխութիւն, Վրաստանի մէջ վարդերու յեղափոխութիւն եւ Հայաստանի մէջ՝ թաւշեայ յեղափոխութիւն: Որքան ալ թաւշեայ յեղափոխութեան կարգախօսը կը մնար «կորուսցիա»ի դէմ պայքար՝ անոր հակառուս ուղղութիւնը կարելի չէր պարզցնել մանաւանդ որ այդ յեղափոխութեան ետեւ եղողները - որոնք հայիոյած էին Փութինին, կամ պահանջած ռուսական ռազմախաբիսիսի հեռացումը - եկան եւ բազմեցան նախարարական կամ երեսփոխանական արձուներու վրայ:

Եթէ յեղափոխականները կարծէին որ այդ ձեւով խարուեցաւ Մոսկուան, կամ յոյսեր փայտիայեցին որ վտանգի պարագային «չեզիւրիմ» կամ «տեմոկրատիա» խրախուսող արտաքին ոյժերը օգնութեան պիտի փութային Հայաստանին՝ անոնք գոհերը դարձան ինքնախաբէութեան. մանաւանդ որ Հայաստան անգամ մը անցած էր այդ ճամբան 1990ականներուն, երբ Լեւոն Տէր Պետրոսեան հրապարակ նետեց «երրորդ ոյժ»ի բացատրութեան սկզբունքը քեզ՝ փոխան Մոսկուայի Հայաստան կրնայ լեզու գտնել նաեւ Անքարայի հետ: Այդ օրերուն Ռուսաստան որդեգրեց իր այսօրուան քաղաքականութիւնը եւ օգնեց Ատրպէյճանին գրաւելու Արցախի հողամասին երկու երրորդը: Մինչեւ որ Հայաստանի ղեկավարները «զլիսի ընկան» եւ վերստին շահեցան Մոսկուայի վստահութիւնը եւ այդ կերպով կնքեցին 1994ի Մայիսեան յաղթանակը:

Պատմական այս օրինակը դաս մը չհանդիսացաւ Փաշինեանին եւ իր պարծենկոտ գործակիցներուն եւ Հայաստանը յանգեցաւ միեւնոյն արիւնայի արդիւնքին:

Ի դէպ, բոլոր գունատր յեղափոխութեանց արդիւնքը եղաւ միեւնոյնը - Ուքրանիան կորսնցուց Տոնպասը, Վրաստանը՝ Աբխազիան եւ հարաւ. Օսեթիան եւ Հայաստանը՝ Արցախը:

Այսօր տակաւին ռուսամէտ նկատուող բարձրաստիճան զինուորականներուն պաշտօնակցութիւնը, Սերժ Սարգսեանի, Ռուպէր Քոչարեանի եւ Զօր. Խաչատուրովի դէմ դատական հետապնդումները միեւնոյն անխտեն՝ քաղաքականութեան շարունակութիւնն են:

Այս բոլորը ընդգծելով հանդերձ պէտք չէ թերգնահատել նաեւ գոյութիւնը արեւմտամէտ խմբաւորումներու, որոնք կը գործեն պետութենէն անկախ: Անոնց գոյութիւնն ու գործունէութիւնը կը շարունակեն ազդանշաններ ըլլալ Մոսկուային, որ կը գործեն այլընտրանքային քաղաքական ոյժեր Հայաստանի մէջ:

Օրինակ Ազգային ժողովրդական բեւեռը որ կը համախմբէ Սասնա Ճռերն ու Եւրոպական կուսակցութիւնը: Միւս կողմէ՛ Արմէն Բարաջանեանի գլխաւորած Յանուն Հանրապետութեան խմբաւորումը կազմուած է լուրջ ու մտատրական տարրերէ: Առաջինը՝ բացառապէս կերպով, իսկ երկրորդը աւելի թաքուն կերպով կը ջատագովէ Հայաստանի յարումը ՆԱԹՕին եւ Եւրոպական Միութեան: Գործնականին մէջ անհեռանկար ձգտումներ ըլլալով հանդերձ՝ աւելորդ չէ անոնց գործունէութիւնը: Կը բաւէ ՆԱԹՕի եւ Եւրոպական Միութեան կազմերէն ներս դիտել Թուրքիոյ եւ Յունաստանի յարաբերութիւնները, կամ անոնց նկատմամբ գլխաւոր ոյժերուն յարաբերութիւնը, եւ եզրակացութեան յանգիլ: Այնքան ատեն որ ՆԱԹՕի կազմէն ներս հզօր Թուրքիա մը գոյութիւն ունի, բոլոր այլ պետութեանց շահերը կը ստորադասուին Թուրքիոյ շահերուն մօտ: Եւ Հայաստան Յունաստանէն աւելի բարելաւ կարգավիճակ մը չի կրնար ունենալ:

Պետութիւնները կը յարգեն ոյժը - քաղաքական, տնտեսական, ռազմական - անոնք իրենց քաղաքականութիւնը չեն ճշդեր համակրանքներով կամ խղճահարութեամբ: Այսօր Իսրայէլի հարեւաններէն ոչ մէկը կը սիրէ գայն. սակայն, բոլորն ալ կը պատկառին անոր ոյժէն եւ ըստ այնմ կը դաստարեն իրենց քաղաքականութիւնը: Նոյնն է պարագան Թուրքիոյ. ոչ մէկ երկիր, նոյնիսկ՝ դաշնակից երկիր կը համակրի Անքարային: Սակայն, բոլորն ալ կը վախնան անոր անբարտաւան ոյժէն:

Ուրեմն, հայութիւնը եւ Հայաստանը պէտք է անցեալի մէջ թողուն «հայասեր»ներու եւ «հայատեսց»ներու չափանիշները եւ կառչին միայն իրապաշտութեան ու ձգտին միայն ոյժին: Այո՛, միայն ոյժին:

Պատասխանատու խմբագիր՝	Երուանդ Ազատեան (Տիբորյոթ)
Գործադիր խմբագիր՝	Յակոբ Վարդիվառեան (Նիւ Զրզի)
<b>Խմբագրական Կազմ</b>	
Տնօր. Յարութիւն Արզումանեան	(Մոնթրէալ)
Յակոբ Աւետիքեան	(Երեւան)
Պայծիկ Գալայճեան	(Պէյրուս)
Զաւէն Գրիգորեան	(Վլէկը)
Վաչէ Սեմերճեան	(Լոս Անճելըս)
<b>Հասցէ</b>	
<b>Baikar Association Inc.</b> <b>755 Mt. Auburn Street</b> <b>Watertown, MA 02472 U.S.A.</b> <b>E-mail: baikarweekly@gmail.com</b> <b>Tel: 1-201-406-9771</b> <b>Fax: 1-201-661-8722</b>	

# Մեր իմաստութեան դարաշրջանը

Յատուկ «ՊԱՅՔԱՐ»-ին

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ, ՓՐՈՖԵՍՈՐ

Ստեղծուած քաղաքական խառնաշփոթը, որն այսօր իշխում է Հայաստանում, թեւակոխել է «իմաստութեան դարաշրջան»: Այդ քառուս խեղդում-կորչում է ամեն մի իրատեսական խօսք: Խելացի երեւալու համատարած ցանկութեան մէջ խեղաթիրում ու միախառնում են բոլոր գոյները: Երկիրը վերածուել է խաղատախտակի, որի վրայ առկայ են բազմազան խաղաքարեր եւ հնարաւոր չի հասկանալ ով ում դէմ եւ յանուն ինչ է խաղում: Բանը հասել է այնտեղ, որ նոյնիսկ Իլիամ Ալիեւն է իրեն միջազգային «խաղացող» կարծում եւ մեր մասին քննադատող ու յոխորտանքով է արտայայտում: Հայ արտաքին քաղաքական մտքի հիմքը կրկին հակաթուրքականութիւնն է, իսկ ներքաղաքականինը՝ իշխանութեան հասնելը եւ այն պահելը: Թէ երբ այս ամենը վերջ կը գտնի եւ կը սկսուի մեր պատմութեան իրօք իմաստութեան դարաշրջանը, դժուարանում եմ ասել: Սակայն յստակ է՝ այս օրերի իրողութիւնները վկայում են, որ մենք գտնուում ենք մի կարեւոր կետ-հանգրուանում, որից յետոյ անպայման կեանքը փոխուելու է: Կրկին մեզ համար առարկայական է դարձել այն պարզ աքսիոմը, որ թուրքերը հասկանում են միայն ոյժի լեզուն եւ դա գիտի ամբողջ աշխարհը: Գաղտնիք չի նաեւ, որ պատմական աւանդութեամբ նրանց պետք են մեր հողերը, փողերը եւ աղջիկները: Նրանք հասկացան, որ վենքով ու փողով (դաւաճանով) կարող են հայերին յաղթել ու ստիպել, որ հայը փախչի խուճապահար: Սրանք կրկին հայի արեան հոտ են առել եւ չեն հանգստանալու, աշխարհի որ մասում հայ բռնեցին, արհնը խմելու են: Մենք պետք է խելքի գանք, քանի դեռ առիթ կայ, թէ չէ կրկին թէ՛ երկրի ներսում, թէ՛ դրսում յայտնուելու ենք թուրքի երախում ինչպէս դա եղաւ մէկ դար առաջ: Իսկ այս իրավիճակը մէկ օրում չառաջացաւ:

Դեռ 2018-ի Ապրիլից առաջ էր այս աղետը հասունանում: Ընդհանրապէս դժուարին եւ դաժան ծնող է եղել մեզ համար մեր պատմութիւնը, քանի որ դարեր շարունակ մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ: Իսկ սովորաբար ոեւէ բան եթէ ոտնատակ է ընկնում եւ չի մեռնում, այլանդակում է, դառնանում ու փշանում: Այդպէս դառնանում ու դաժանանում է նաեւ մարդը, նրա հոգին, միտքը, ու ներքին դառնութիւնն սկսում է աստիճանաբար դուրս տալ, յայտնուել ե՛ւ աչքերում, ե՛ւ դէմքին, ե՛ւ խօսքերում, ե՛ւ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կեանքը դարձնում է դառն ու դաժան: Բայց այս տեսակ կեանքն էլ է ունենում մշակոյթ, յառաջադիմութիւն, մամուլ, գրականութիւն, դպրոց եւ նոյնիսկ՝ բարեգործութիւն: Սակայն այդ բոլորը ներսից ճնուի կերած պտուղի նման են եւ եթէ մենք ունենք ազգային իմաստութիւն, հոգու արիւթիւն եւ առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք եւ չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փշացած, եւ դրա դէմ կռուելու ու առողջանալու առաջին պայմանը մէկն է՝ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտութիւնը: Իսկ այդ փրկարար գիտակցութեանը կը հետեւեն ինքնակատարելագործութեան բարձր ցանկութիւնն ու ազնի գործը:

Բառացի չեմ յիշում, բայց մօտաւորապէս թումանեանական հանճարեղ այս քանաչեւումները, որոնք նա արել է դեռեւս 1910 թուականին, երբ մեզանից ոչ մէկը ծնուած չէր, բայց նոյնանուն հիմնախնդիրները կային: Յաւն է, որ 1910-ից այս կողմ այդպէս էլ «էդ փրկարար գիտակցութեանը» չեկանք ու դրան չհետեւեցին «ինքնակատարելագործութեան բարձր ցանկութիւնն ու ազնի գործը»: Այսինքն՝ փաստօրէն մենք ընդամենը հետեւանք ենք: Սակայն սա շատ վտանգաւոր բացատրութիւն կարող է լինել եւ սրանով կարելի է արդարացնել ամեն մի ստոր քայլ:

Այնինչ հարկաւոր է ամեն հնարաւորն անել իրավիճակը շտկելու համար: Իսկ դրա առաջին քայլը պետք է լինի պարզել այդ հիմնախնդրի իրական պատճառները, գալ «փրկարար գիտակցութեանը», որին կը հետեւեն «ինքնակատարելագործութեան բարձր ցանկութիւնն ու ազնի գործը»:

Ակամայ հարց է առաջանում. այ պատմութեան ճիճուգ ո՞վ քեզ թոյլ տուեց հարազատ պաւակներից հարամ հացով կերակրել, որ էլ նրանք քեզ պէս ճիճու մեծանան ու ծնողի հաճոյքը շարունակելով երկիրը աղբանոց սարքեն եւ հասուն տարիքում քեզ անիծեն ներկայ անճար վիճակի համար: Իսկ այսօր, երբ յայտնուել ենք այս քառու-դժոխքում եւ սահմոկեցուցիչ իրականութիւնն իր ողջ էութեամբ մերկայցել է մեր առաջ, միթէ պարզ չէ, որ Թումանեանի աղաղակը տեղին էր: Ակնյայտ է, որ օտարի դարաւոր տիրապետութիւնից մեր ժողովուրդը բարդոյթաւորուել է թերաբժեքութեան ախտով, որից դուրս բերելն այնքան էլ հեշտ գործ չի ու Բաղրամեանում վրաններ դնելով դժուար թէ գլուխ գայ: Անհրաժեշտ է մատնանշել այն անհրաժեշտ ճանապարհը, որն իրօք կը բերի մեր վթարուած պետականութեան ամրապնդմանը:

Այսօր երկրում ստեղծուել է խառնաշփոթ իրավիճակ: Իշխանական լծակներին տիրող «Իւ քայլը» չունի յստակ հայեցակարգ: Հիմնականում իշխում են Նիկոլ Փաշինեանի քաղաքական հակասական դիրքորոշումները, որոնք ինչպէս նախկինում այնպէս էլ այժմ դրսեւորում են բոլոր ոլորտներում: Յաւալի իրողութիւն է նաեւ այն, որ պատերազմից յետոյ աւելի շատ պայքար է մղում ապացուցելու, թէ ո՞վ է մեղաւոր մեր չախողումների ու պատերազմը տանուլ տալու հարցերում: Սառը, հաշուենկատ ու մասնագիտական վերլուծութիւնների փոխարեն, ցաօք, ամենուրեք մեր պետական քաղաքական մտքի վրայ շարունակում է իշխել զգայմունքայնութիւնը: Կարեւորում է յատկապէս հայրենասէր լինելուն համարժեք հակաթուրքական կեցուածքը, որը թէեւ տրամաբանական է այս օրերի համար, բայց ոչ հեռանկարային: Իսկ քաղաքական բոլոր բեռներին համար այս պահին ամենաարդիւնաւետ քայլը դէմ դիմաց նստելն ու խօսելն է թէ՛ միմեանց եւ թէ՛ թշնամու հետ, որը միայն յարգանքի պաշտօնը կարող է ծնել մեր նկատմամբ: Թէ չէ՝ ամպագորգոռ յողորտալը կամ սփիւռքի մօտ հայրենասէր երեւալը, քաղաքական առումով

չի կարող արգասաբեր լինել: Կարեւոր դերակատարութիւն կարող էր ունենալ ՀՀ նախագահը, եթէ իրապէս իր «տեղում լինէր»: Ռեւէ քաղաքական ոյժին՝ վերջինս իշխանաւոր կամ ընդդիմադիր, աջակից երեւալով հետաքրքիր, բայց ոչ արդիւնաւետ դիրքորոշում ունենալով ՀՀ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրավիճակի նկատմամբ նա խառնում է բոլոր ու ամենքի խաղաքարերը, սակայն դրանից իրականում ոչ ոք չի շահում: Մի դեպքում՝ երբ նոյեմբերի 10-ից յետոյ ծնուեց Փաշինեանի հրաժարականի պահանջը, նա միացաւ դրան, ապա՝ հրաժարուեց: Անմիջապէս չստորագրեց Գերագոյն Հրամանատարութեան պետի հրաժարականը՝ սակայն հետագայ պահուածքով իրականում հաստատեց վարչապետի որոշումը եւ այդպէս բոլոր մնացած բոլոր դեպքերում: Հարց է առաջանում արդե՞օք ճիշդ մարտավարութիւն է սեփական ժողովրդի հետ դիւանագիտութիւն խաղալը:

Նկատենք, որ ամբողջական, խորքային պատճառահետեւանքային կապերի ոչ լիարժեք բացայայտումներով առաջ քաշուող ընդդիմադիրների արտաքին եւ ներքին քաղաքական հայեցակետերը եւս գրեթէ ոչնչով չեն տարբերում իշխող ոյժի հայեցակետերից: Յստակ է մէկ բան, որ նրանք դնում են վարչապետի հրաժարականի հարց, բայց չեն հասնում յաջողութեան: Իսկ չհասնելու պատճառը մեր կարծիքով այն է, որ հրաժարականի հարցը միաժամանակ չի բերում այն քաղաքական կեցուածքի այլընտրանքը, որն ունեն իշխանութիւնները: Նրանց հիմնական պահանջը պարտուած վարչապետի հեռանալն է, որի կողքին աքսուրդային է դառնում, որ պարտուած զօրահրամանատարը պետք է մնա: Նրանց պահանջներում բացակայում են այն արտաքին քաղաքական հիմնական հայեցակետերը, որոնք բխում են մեր պետականութեան պահպանման եւ աստիճանական ամրապնդման շահերից:

Իրավիճակը ներկայացնելու ու քննադատական դիտարկումներ կատարելու պատ փորձենք ներկայացնել մեր պատկերացումներն այս դժուարին ու վճռորոշ իրավիճակից դուրս գալու համար: Բոլոր թեր եւ դէմ, դրական ու պախարակելի դրսեւորումներին տեղեակ լինելով՝ շարունակում եմ պնդել, որ այժմ եւ տեսանելի ապագայում «աշխարհը շուտ տալու յենակետը» սկսած Իւրայել օրու կողմից մեր չգտումների ուղղութիւնը դեպի հիւսիս թեքած մեր միակ պոտենցիալ դաշնակից Ռուսաստանն է: Այն Ռուսաստանը, որը լաւ թէ վատ, մշտապէս եղել է Հայաստանի կողքին կանգնած եւ մենք բարձր ենք գնահատում մեր ռազմավարական դաշնակցի հետ յարաբերութիւնները: Այս պատերազմից յետոյ հայերի մի մասը գոհունակութեան, միւս մասն էլ՝ դժգոհութեան խօսքերով հանդէս եկան Ռուսաստանի հասցէին: Մանրամասները կը քննարկուեն ապագայում՝ ժամանակի մանրադիտակի ներքոյ, սակայն հարկաւոր է յստակ արշանագրել, որ Արեւմուտքը մատը մատին չտուեց, երբ մենք կրկին յայտնուել էինք ցեղասպանութեան եզրին եւ Ռուսաստանից բացի ուրիշ ոչ մի գերտերութիւն չկանգնեց Հայաստանի կողքին: Աւելին, յաճախ նրանք յայտարարութիւններով էին հանդէս գալիս, որոնցում անթաքոյց հաւասարութեան նշան էր դրում մեր ու մեր թշնամու միջեւ: Միջամտեց միայն Ռուսաստանը: Այո, իր իսկ շահերը ելնելով, բայց միջամտեց ու կանխեց արհաւիրքը: Դա գնահատել է պետք եւ ոչ թէ օտար ափերում փափուկ բազմոյններին նստած ամպագորգոռ բառակոյտերով քննադատել բոլորին անխտիր:

Կայ նաեւ կարծիք, որ հենց Ռուսաստանը կազմակերպեց այս պատերազմը, որ զօրքեր մտցնէր Արցախ: Դա էլ է հնարաւոր, սակայն առանց պատերազմի էլ հապար ու մի պատճառ կարելի էր յօրինել դա անելու համար, քանի որ ՀՀ-ում ՌԳ-ն ռազմաբազայ էլ ունի, մեր ամենակարեւոր սահմանահատածներն էլ նա է պաշտպանում: Գրեթէ համոզուած եմ, որ եթէ նոյնիսկ Հայաստանը յաղթէր, միեւնոյն է կը լինէին մարդիկ, ովքեր էլի մի բան կը յօրինէին Ռուսաստանին մեղադրելու համար:

Արդէն երկու-երեք դար հայ ժողովրդի մեծամասնութիւնը ցանկանում է բարեկամ մնալ Ռուսաստանի հետ, որ հայերի մեծ մասը, թերեւս, կուրօրէն վստահում է նրան: Դա լաւ է, սակայն նաեւ՝ վտանգաւոր, քանի որ դա թուլացնում է զգօնութիւնը եւ չի խթանում էլ աւելի շատ աջակցութիւն ցոյց տալու: Հարկաւոր է գիտակցել նաեւ, որ Ռուսաստանը եւս ունի Հայաստանի նման դարերի փորձութիւնը յաղթահարած վստահելի դաշնակցի կարիքը: Միայն թէ անհրաժեշտ է համախմբուած լինել եւ հաստատական: Պետք չէ տուրք տալ այնպիսի վտանգաւոր խաղերին, որոնցից է օտարների կողմից թելադրուած պինուորականութեան համատարած նսեմացման հեռահար ծրագիրը: Եղած ու չեղած մեղքերն ամբողջութեամբ պինուած ոյժերի վրայ բարդելը խիստ վտանգաւոր հետեւանքներ կ'ունենայ, քանի որ բանակի եւ նրա հրամանատարութեան համար ազգային վստահութիւնը չափազանց կարեւոր գործօն է: Անթոյլատրելի է իրավիճակային ու զգայմունքային հարթութեամբ տարուել պետութեան յենասիւններից մէկը թիրախաւորելու գրաւչութեամբ:

Այսօր աւելի քան կարեւոր է, որ, ինչպէս երջանկայիշատակ Կ. Գեմիլի-եանն էր ասում, ապատուենք անտեղի շուտ ոգեւորուելուց եւ շուտ էլ հիասթափուելուց, շուտ հաւատալուց եւ յուսախաբուելուց: Լինենք հաւասարակշռուած, խուսափենք անհարկի շտապողականութիւնից: Տիրապետենք շահերը համադրելու արուեստին: Իմանանք, որ ամենալաւ բարեկամն անգամ իր սեփական շահերն ունի եւ դրանք գերադասելի է համարում: Չվիրաւորուենք, երբ մեր բարեկամը իր շահերից ելնելով ընկերութիւն կամ բարեկամութիւն է անում նաեւ մեր թշնամիների հետ: Քաղաքականութեան մէջ հեռատես եւ հաստատական լինենք, նաեւ ճկուն:

ԿԻՐԱԿՆՕՐԵԱՅ ԽՈՂԵՐ

# ՄԹԱԳՆԱԾ ԱՐԱՔԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ ՉԱՐԱԳՈՒՇԱԿ ԵՐԵՒՈ՞ՅՈՒ ԹԵ ԹԻՒԵՐՈՒ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹԻՒՆ

Յատուկ «ՊԱՅՔԱՐ»-ին

ՆԵՐՍԷՍ ՊԱՍՏԵՆ

Երրորդական ցամաքամասին վրայ, մասնաւորաբար Սովետական Միութեան երբեմնի արբանեակ երկիրներէն ներս, վերջին տասնամեակներուն ծայր տուաւ գոյներու յեղափոխութիւնը: Մղիչ ոյժը ժողովրդային այս շարժումին խօսքի եւ համախմբումի պատրաստեան առընթեր՝ պահանջել եւ չեղք բերել էր տնտեսական բարգաւաճում, ինչպէս նաեւ կեանքի մակարդակի բարձրացում: Սակայն ինչպէս ներկայ կայութիւնը յստակօրէն կը բացատրէ, վարչաձեւի փոփոխութենէն ետք, երբ արեւմտամետ քաղաքական գործիչներ իրենց երկրին դէպ չեղք առին, հասարակ քաղաքացիներուն ակնկալութիւնները ի թերեւ ելան:

2010 թուականի սկիզբին Միջին Արեւելքի եւ Հիւսիսային Աֆրիկէի արաբական երկիրներու պանգումները իրենց երկիրներուն մէջ տիրող տնտեսական անհասարկութեան եւ քաղաքական սեղմումներու դէմ ընդվզումի հսկայ ալիք մը յառաջացուցին: Արեւմուտքը այս շարժումը յորջորջեց «Արաբական Գարուն»: Բնականաբար, արեւմուտքին համար չեղնտու էր բռնատիրական վարչաձեւերուն տապալումը ժողովրդային պոռթկումին հետեւանքով: Արեւմուտքը, արդարեւ, ինքզինք կը ներկայացնէր իբրեւ այնպէսն ու քաջալերողը հակամիապետական վարչակարգերու փլուզումին եւ դեմոկրատական իշխանութիւններու հաստատման: Արագ վերաքաղ մը. 2010 թուականին Թունուսի բռնատիրական վարչաձեւի անկումէն ետք, այսպէս կոչուած յեղափոխութիւններ ծայր տուին Եգիպտոսի մէջ 2011-ին, Եմեն՝ 2011-էն 2012 եւ նոյն տարին Լիպիոյ եւ Սուրիոյ մէջ:

Բարգաւաճման եւ ընկերային հասարկութեան արշալոյսի փոխարէն, արաբական հորիզոնին վրայ բացուեցաւ անկայունութեան, քաղաքացիական պատերազմի պատուհասը՝ քար ու քանդ ընելով աստիճանաբար դեպի տնտեսական բարեկալում ընթացող այս երկիրները:

Տեսէք թէ ի՞նչ պատահեցաւ Եմենի, Սուրիոյ եւ Լիպիոյ մէջ: Մինչեւ այսօր, քաղաքական-պիտոյրական անկայունութիւն կը տիրէ այս երեակ երկիրներէն ներս: Օտար ուժեր, իրենց սեփական շահերէն մեկնած, կործանարար կերպով միջամուխ կ'ըլլան այլ երկիրներու գործերուն, արգելք հանդիսանալով բարուք լուծումի մը:

«Արաբական գարուն»-ը ծնունդ տուաւ, գործունէութեան դաշտ հայթայթեց իսլամական մուղեհին արմատական ահաբեկչական կազմակերպութիւններու:

Արաբական պահպանողական երկիրներ՝ բողոքի շարժումները իրենց երկիրներու սահմաններէն դուրս պահելու համար առատաձեռնօրէն ֆինանսատրեցին այս երեք երկիրներու քաղաքացիական կռիւները: Օայրայեղ իսլամ պինեալ պօրախումբերու ղեկավարներուն տրուեցաւ ապաստան:

Այս շաբաթ ճիշդ տասնամեակ մը ամբողջացուցած պիտի ըլլայ Սուրիոյ քաղաքացիական պատերազմը: Երկրին 20 միլիոն բնակչութեան աւելի քան 5 միլիոնը գաղթականի ցուպը չեղքին, մարդկային ողբերգութեան հարապատ պատկեր մը կը ներկայացնէին: Հաստատ տուեալներու վրայ հիմնուելով, աւելի քան կէս միլիոն սուրիացիք կորսնցուցած են իրենց կեանքը: Ծահախնդիր Թուրքիան, մեղսակցութեամբ Ուաշինկթընի եւ Քրեմլինի հաւանութեամբ 30 քիլոմէթր հողաշերտ մը գրաւած է Թուրքիա-Սուրիա սահմանի երկայնքին մէկ մասէն: Քաղաքացիական<sup>9)</sup> պատերազմի ամենէն բուռն շրջանին, երբ Հալէպ քաղաքին արեւելեան մասն ու յարակից արուարձանները իսլամ ահաբեկիչներու հսկողութեան տակ կը գտնուին, թուրք գործարարներ Թուրքիոյ կողմէ հովանաւորող պինեալ ահաբեկիչներու պաշտպանութեան տակ, վերոյիջեալ շրջաններէն կողոպտեցին յատկապէս բարձր որակի հիւսածեղէն արտադրող սարքաւորումներ:

Մարդկային ի՞նչ հեզանք: Այսօր, սահմանին թրքական կողմէ, գողցուած այս սարքաւորումներով հաստատուած գործարաններուն մէջ սուրիացի պատանիներ կ'աշխատին:

Թէեւ պիտոյրական գետնի վրայ կայութիւնը կայունացած ըլլալ կը թուի Սուրիոյ մէջ, սակայն երկիրը կը գտնուի տնտեսական անդունդի առջեւ: Դամասկոսի երկու դաշնակիցները՝ Ռուսիան եւ Թեհրանը, որոնք պատժամիջոցներու իբրեւ հետեւանք կաղապող տնտեսական վիճակի մէջ կը գտնուին, անկարող են օգնութեան չեղք մեկնել Սուրիոյ: Սուրիոյ անլուծելի նկատուող

թնճուկը տակաւ կը բարդանայ, երբ նկատի առնուի այն իրողութիւնը, թէ Միացեալ Նահանգներու նորահաստատ վարչակարգը, նախագահ Պայդընի առաջնորդութեամբ սկսած է կրկնել Օպամայի յանկերգը թէ Պաշտար Ասատ կորսնցուցած է իր օրինականութիւնը: Ինչպէս Սուրիոյ, նոյնպէս Լիպիոյ մէջ Թուրքիան կը հետապնդէ իր շահերը՝ ծաւալողապաշտական քաղաքականութիւն մը որդեգրելով, Քաթարի կողքին: Թուրքիան սատար հանդիսացած է իսլամ խմբաւորումներու Լիպիոյ մէջ: Սակայն անցեալ տարուան ընթացքին երբ Թրիփոլիի մեկուսացած այսուհանդերձ միջապային ճանաչման արժանացած իշխանութիւնները կատարեալ պարտութեան ետին կը գտնուէին, չկարենալով դիմադրել Լիպիոյ Ազգային բանակի միաւորներուն, պօրավար Հաֆթարի գլխաւորութեամբ, Թուրքիան պիտոյրական կտրուկ միջամտութեամբ փրկեց կայութիւնը: Այնուհետեւ ծունկի եկած Թրիփոլիի իշխանութիւններուն, Անքարան յաջողեցաւ տնտեսական, պիտոյրական եւ մշակութային համաշայնութիւններ ստորագրել տալ: Այսօր փաստօրէն, Աֆրիկէի քարիւղով ամենահարուստ երկիրը, Թուրքիոյ պաղտեցութեան տակ ինկած է: Սակայն անհրաժեշտ է աւելցնել թէ լիպիացի ժողովուրդին մեծամասնութիւնը արգահատանքով կ'արտայայտուի Թուրքիոյ նկատմամբ:

Վերջին շաբթուան ընթացքին, շուրջ ինը տարիներու պինեալ բախումներէ եւ մտահոգիչ անկայունութեան հանգրուաններէ անցնելէ ետք, Լիպիան Միացեալ Ազգերու կազմակերպութեան անվիատ միջնորդութեամբ, վերջապէս յաջողեցաւ միացեալ կառավարութիւն մը կազմել:

Նորանշանակ վարչապետը բացայայտօրէն թրքամետ ըլլալով հանդերձ, հաւանաբար յաջողի Լիպիան կայունացնել:

Եգիպտոսի առաջին նախագահ Կամալ Ապտալ Նասրը ծնած էր 1918 թուականին:

Ան իշխանութեան վրայ մնաց 18 տարիներ: Իշխանութեան տիրացաւ 1952-ին: Նախագահ Նասրը իր մահկանացուն կնքեց 52 տարեկանին:

Սուրիոյ նախկին նախագահ Հաֆէպ Ասատ ծնած էր 1930 թուականին:

Ան իշխանութեան վրայ մնաց 30 տարիներ:

Պետական հարուածով իշխանութեան հասաւ 1970 թուականին:

Նախագահ Հաֆէպ Ասատ (հայերու բարեկամ) իր մահկանացուն կնքեց 70 տարեկանին:

Իրաքի նախագահ Սատտամ Հիւսէյն ծնած էր 1937 թուականին:

Ան իշխանութեան վրայ մնաց 37 տարիներ:

Սատտամ Հիւսէյն պիտոյրական յեղաշրջումով իշխանութեան հասաւ 1969-ին:

Ան իր մահկանացուն կնքեց 69 տարեկանին: (Կախաղան հանուեցաւ ինքզինքը ..... (օրինաւոր՝ նկատող դատարանի մը կողմէ, որուն գլխաւոր դատախապը քիւրտ մըն էր):

Լիպիոյ նախկին միապետ Մուամմար Քատտաֆի ծնած էր 1942-ին:

Ան իշխանութեան վրայ մնաց 42 տարի:

Լիպիացի ղեկավարը պետական հարուածով իշխանութեան տիրացաւ 1969-ին:

Քատտաֆի իր մահկանացուն կնքեց 69 տարեկանին (խոշտանգուեցաւ խուճապահար ամբոխի կողմէ):

Նիւ Եորք

<sup>9)</sup> Ծանօթ խմբ. Այս պատերազմները «քաղաքացիական կռիւ կամ պատերազմ» որակելը կը նպաստէ ճիշդ պանոնք հրահրողներու շահերուն: Թէ Սուրիոյ եւ թէ Լիպիոյ պատերազմները դուրսէն ծրագրուած ներխուժումներ էին. առաջին արշաւանքէն ետք անբաժնութիւնը շարունակելու համար Թուրքիոյ կողմէն ներածուեցան ահաբեկիչներու խումբեր:



Հաֆէպ Ասատ

Պաշտար Ասատ

Մուամմար Քատտաֆի

Սատտամ Հիւսէյն

# ԼԻԲԱՆԱՆՑԻ ՄԱՐԱԼ ՆԱՃԱՐԵԱՆԻ ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ. ՆՈՐ ՅՈՅՍԻ ՊԱՏՈՒՀԱՂՆ, ԹԷ ՊԱՏՐԱՆՔ

(Գերեվարուած եւ ապատուած հայուհին պատասխանեց «Պայքար»ի աշխատակիցի հարցումներուն)

Յատուկ «ՊԱՅՔԱՐ»-ին

ՄԱՊՕ ԱՐԵԱՆ

Մինչ Ատրպեյճան ամենաբարձր մակարդակի վրայ կը շարունակէ ստել, անդին Հայաստանի բերանով Հայաստանի Արտաքին գործոց նախարարի մամուլ խօսնակ Աննա Նաղդալեան կը յայտարարէ, որ Պաքուի մօտ կան 188 հայ ռազմագերիներ:

Պաքուէն հնչած տուտերէն եւ Երեւանի կողմէ պատշաճ հակադարձութիւններէն հեռու, հայկական բանակի գերիներու խնդիրը կը շարունակէ մնալ թե՛մ եւ օրակարգային:

Հասկնալի է այդ, որ պաշտօնական Երեւան, գլխաւորութեամբ Նիկոլ Փաշինեանի շատ ստորաբաժնի համաձայնութիւն մը ստորագրեց անցնող Նոյեմբերին, սակայն անհասկնալին այն է, որ Երեւանի կողմէ տրուած այսքան մեծ պիտանութիւնն արժանապատի տունդարձը:

Ըիշդ է, որ պատերազմէն ետք եղան ռազմագերիներ, որոնք հայրենիք վերադարձան, բայց վերքը տակաւին բաց է ու կը կոտտայ:

Միջազգային հանրութիւնը, ի տես այս աւելի քան անմխիթար վիճակին, նոյնպէս լուռ է:



Լուռ է, ինչպէս որ լուռ էր այն օրերուն, երբ Պաքու թիրախ կը դարձնէր Արցախի անվերջ քնակիչներու շրջանները, եկեղեցիներն ու նոյնիսկ հիւանդանոցները:

Այս դաժան պատկերին դիմաց մարդ յաճախ կը հասնի այն վերակայութեան, որ Հայաստանի կողմէ գործուած մեղքերն այնքան մեծ են, որ ամբողջ աշխարհը համաձայնած է, կերպով մը

պատժել մեր փոքրիկ երկիրը:

Գրածս զգացական վեղում մը չէ, այլ իրականութեան թանձր եւ սեւ մարք:

Գաշնակիցի, թշնամիի, բարեկամի, հարեւանի, ճանապարհի, ատելութեան եւ հաշիւի բոլոր տեսակի գործօնները մէկ կողմ ու այն ողբերգութիւնը, որուն դռներուն առջեւ դրուեցաւ Հայաստանի հայութիւնը (այդ մեծ ցարգ զգալով իր մորթին վրայ)՝ այլ կողմ:

Ու տակաւին այս բոլորէն անդին ամենատխուրն այն է, որ մինչեւ այս տողերուն գրուիլը, հայաստանցիներու համար, տակաւին յստակ ու լուսաւոր ճանապարհ մը չուրուագծուի:

Փութին եւ Էրտողան կը խօսին միասին նոր Կովկաս մը կազմելու մասին, Ալիեւ կը սպառնայ Սիւնիքն ու Երեւանը իւրացնել, Իրան կը խօսի վիրաւորած բարեկամի դիրքերէ, Վրաստան կը դիտէ, Եւրոպա կը խուսանաւ, իսկ Միացեալ Նահանգներ, կարգ մը աղօտ նշաններ ցոյց կու տայ Կովկասեան ընդհանուր աւազան դարձեալ վերադառնալու մասին, իսկ մենք հայերս, մեր բախտը անիծելէ անդին չերթալով մտած ենք ներ-քաղաքական պայքարներու մեծ յորձանուտին մէջ, ու վերքերը բուժելու մասին մտածելէ աւելի անցած ենք իրար խարպանելու սեւ գործին, նաեւ այն պատճառով, որ երկրի ընդհանուր եւ գլխաւոր պօրահրամանատար՝ Փաշինեանը կը մերժէ իր ուսերուն դրուած սխալները ընդունիլ, եւ կ'ուզէ, կամ կը փորձէ այնպէս ներկայանալ, որ կարծեք ոչինչ եղած է Հայաստանի մէջ:

Այս բոլորէն անդին եւ վերադառնալով այսօրուան գլխաւոր թեմային, ըսեմ, որ անցնող օրերուն հայկական ընդհանուր օրակարգին վրայ մեծ տառերով դարձեալ մէջտեղ կու գար գերիներու հարցը, երբ լիբանանահայ Մարալ Նահարեան ամիսներ Պաքուի վտանաններուն մէջ մնալէ ետք կը վերադառնար իր ծննդավայր՝ Պէրլու, այդպիսով ալ յոյսի փոքր պատուհան մը բանալով հայ ռազմագերիներու աֆալթով պատուած մեծ եւ սեւ դրան մէջ:

Մմէն պարագայի տակ, աւելի մօտէն հետեւելու համար Մարալի վիճակին եւ իմանալու անոր ապրած ողիսականը, կարողացայ յատուկ՝ «Պայքար»ի համար հեռավար կապով գրուել՝ Մարալ Նահարեանին հետ:

Ստորեւ մեր գրոյցն ամբողջութեամբ:

**- Յարգելի Մարալ, ի՞նչ պայմաններու տակ գերեվարուեցար:**

Հապի Շուշի հասանք, մեզ (մեզ ըսելով Մարալ նկատի ունի իր նշանած՝ Վիզին Էօլճեքեանը) շրջապատեցին պիտուրներ, հարցուցին ուրկէ՞ էք, ըսինք Երեւանէն կու գանք, ըսին ինչու համար, պատասխանեցինք, որ մեր ապրանքները Շուշիի մէկ հիւրանոցը կը գտնուին, պիտի վերցնենք. անձնագիրները ուզեցին, հեռաձայնները առին, դրամապանակները առին, ինքնաշարժին բանալիները առին, եւ մեզի ինքնաշարժէն իջեցուցին:

Մեզի ըսին, կը ստուգենք եթէ մեր հետ հարցեր չունիք, չեցի ետ կ'ուղարկենք Երեւան, բայց երբ հեռախօսները բացին եւ տեսան Վիզին կամաւոր եղած նկարները, ըսին որ դուք ահաբեկիչներ էք, չենք կրնար չեզ ազատ չգել: Նախ Վիզին լաւ մը ծեծեցին, եւ փորձեցի միջամտել, որպէսզի շատ չվնասեն, բայց ես ալ հարուած ստացայ... երեւի պետք չէր միջամտելի, զիս հեռացուցին, մէկ կողմ քաշեցին, ապա մեզի ճիւղ ինքնաշարժի մէջ դրին ու Ատրպեյճան տարին:

**- Ծանապարհի ընթացքին, ի՞նչ էին ձեր զգացումները, ի՞նչ կը յիշէք, ի՞նչ կրնաք պատմել:**

Շատ մեծ վախ անցուցի: Նախքան Ատրպեյճան հասնիլը ճամբան, մեզ ուրիշ ճիւղ մը փոխադրեցին. աչքերս բաց էին, բայց Վիզին աչքերը փակած էին: Այդտեղ տակաւններով նախ կար, երբ ինքնաշարժի պատուհաններն ու դռները փակեցին, եւ մտածեցի՝ «հիմա մեզի ողջ ողջ պիտի այրեն», ճիշդը շատ վախցայ եւ մտածածս ալ յայտնեցի Վիզին:



**- Իսկ անկէ ետք, ո՞ր տարին ձեզ, ինչպէ՞ս բաժնուեցաք Վիզին:**

Մտաջին 8 օրը ես ու Վիզին նոյն տեղն էինք, պիտուրական բանտ մըն էր, այնտեղ երկրորդ հարկանութիւնն էր: Վիզին խոստովանած էր, որ ինք կամաւոր է, իսկ ես չէի ըսած այդ բոլորը: Տեսան որ մենք նոյն բաները չենք խօսիր ու անգամ մըն ալ հարցաքննեցին: Կ'ուզէին որ ամէն ինչ պատմենք, բայց երբ չէինք պատմեր, աւելի կը ճնշէին մեր վրայ:

**- Եւ վերջը Վիզին ո՞ր տարին, ի՞նչ կը յիշէք:**

Մնկէ ետք, նորէն միասին էինք, մեզ երկրորդ բանտ մը տարին, եւ այնտեղ Վիզին խոստովանեցաւ իրականութիւնը: Բնիչը մօտեցաւ ինծի եւ սպառնաց որ ես ալ իրականութիւնը խոստովանիմ: Ըսաւ որ մեր քով դուն ալ Վիզին չափ յանցագործ ես: Ես ալ ստիպուած իրականութիւնը պատմեցի, որ Վիզին կամաւոր գացած էր Արցախ:

**- Յետոյ ո՞վ կապուեցաւ ձեր հետ, ի՞նչ ըսին: Այդ դժուար պահերուն ի՞նչ կը մտածէիք:**

Իմ քով «Միջազգային կարմիր խաչ»էն երկու կիններ եկան, մէկուն անունը Լորանս էր, միւսին՝ անունը Տինարի, շատ ազնիւ կիններ էին, եւ հետս կարճ հարցազրոյց մը ըրին: Ուզեցին, որ նամակ գրեմ պատկանեցու, եւ գրեցի այդ նամակը: Անոնք ինծի յոյս տուին ըսելով, որ անպայման հոսկէ դուրս կ'ելլես, որովհետեւ ես բոլորովին յուսահատ էի, բայց անընդհատ Աստուծոյ կ'աղօթէի, ինդրելով «Աստուած դիմանալու համար ինծի ոյժ եւ կարողութիւն տուր: Ես միայն քեզի կը վստահիմ»:

**- Ընաւ կը ծեծէի՞ն ձեզի: Եւ Վիզին հեռանալէն ետք, որեւէ լուր ստացա՞ք իրմէ:**

Ոչ չէին ծեծեր, շատ նորմալ կը վարուէին հետս: Թերեւս իմ թրքերէն գիտնալս շատ օգնեց, որ այդպէս վարուին հետս: Անշուշտ այդ չի նշանակեր, որ լաւ կը վարուէին, այլ սովորական: Մեր երրորդ բանտ երթալէն ետք, Վիզին բաժնուեցաւ եւ այլեւս բնաւ Վիզին չտեսայ: Չորս ամիս գերեվարութենէն ետք, երբ ապատուութիւնս տուին, հարցուցի Վիզին մասին: Ըսին թէ իր մասին տեղեկութիւն չենք կրնար տալ, քանի որ ինքը այս քու գտնուած բանտիդ մէջ չէ:

**- Երբ որ եկան ձեզի բանտէն հանելու, կը հաւատայիք, որ պիտի ազատիք:**

Ես մինչեւ վերջին վայրկեան դեռ չէի հաւատար, որովհետեւ երեք անգամ «Թորոնա»-ի համար հետապօտութիւն ըրին, բայց բանտէն չհանեցին: Յետոյ ըսին, որ օդանաւի տոմսակի հարց եղած է, նաեւ անցագիրի (վիզա)-ի հարց: Կ'ուզէին զիս Թորոնա դրկել քրոջս մօտ, մէկ շաբաթ պիտի տեսնելու համար եւ յետոյ Լիբանան երթալու, բայց երեւի Թորոնա մուտք գործելու արտօնութիւն չստացան: Յետոյ ուղղակի Լիբանան ուղարկեցին, բայց քիչ մը ժամանակ առաւ: Երեքշաբթի առտու եկան եւ վերջապէս ըսին, հաւաքուիք, պիտի երթաւ:

**- Ատրպեյճանի մէջ գտնուող հայ ռազմագերիներուն մասին որեւէ տեղեկութիւն ունի՞ք:**

Տեղեկութիւն բնաւ չունիմ, ես ոչ մէկը կը տեսնէի: Ոչ զիս մէկուն ցոյց կու տային, ոչ ալ ես ուրիշները կը տեսնէի: Վստահ եմ, որ բոլորն ալ ինծի պէս, իրենց անհատական բանտը ունենին, իրար քով մարդ չէին դնէր, որպէսզի տեղեկութիւն առնէի-տալ չըլլայ:

**- Վերջին խօսք մը, ի՞նչ կ'ըսէք:**

Նախ եւ առաջ «Միջազգային կարմիր խաչ»ին շնորհակալութիւն կը յայտնեմ, որ աշխատեցան զիս ազատելու համար, նաեւ Լիբանանի «Կարմիր խաչ»ին: Շնորհակալութեան խօսք Լիբանանի Արտաքին գործոց նախարարին եւ մեր երեք հայկական կուսակցութիւններուն, որոնք չեք չեք թողնուին եւ իմ ապատուութեան համար աշխատեցան: Նաեւ շնորհակալութեան խօսք բոլոր այն անյայտ անձերուն, որոնց թէեւ չեմ ճանչնար, բայց վստահ եմ որ, ապատուելուս մէջ մեծ դեր մ'ունեցան:

# «ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ»



**ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԱԶՎԱՅՈՒԹԻՒՆԸ  
ՀԱՅԱՍՏԱՆՆԵՐԳԱՂԹԱԾ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՈԼՈՐՏՈՒՄ  
(2013-2018 թթ.)**

**Յատուկ «ՊԱՅՔԱՐ» ին**

2011 թ. Մարտից Սիրիայում իսլամական ահաբեկիչների ծառայած ռազմական գործողությունների սաստկացմանը պարզապես շուրջ 22.000 սիրիահայ է ժամանել Հայաստան: Նրանք, ի շարքում բազմաթիվ արժանիքների, իրենց հետ բերել են նաև «չեռնարկատիրական ոգի, նորարարական մտածելակերպ եւ նոր կեանք սկսելու անկողնում կամք» դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծելով ինչպես իրենց կենսամակարդակի բարելավման, նոյնպես եւ Հայաստանի տնտեսության վարգայման համար:

Հայաստանում սիրիահայ մեր հայրենակիցների թուի ստուարացմանը պուզընթաց երկրում պետական կառույցների կողքին միջազգային եւ սփիւռքեան կազմակերպությունները եւս չեռնամուխ են եղել նորեկների ներդրող Հայաստանի տնտեսության վարգայմանն ի նպաստ օգտագործելու խնդրի իրականացմանը:

Արդեն 2012 թ. Նոյեմբերից ՀՀ Էքոնոմիքայի նախարարության կողմից գործող Հայաստանի Փոքր եւ միջին չեռնարկատիրության վարգայման ազգային կեդրոն հիմնադրամը (ՀՀ ՓՄՁ ՉԱԿ) նախաչեռնել է «Աջակցություն սիրիահայերին» ծրագիրը, որի շրջանակում պարբերաբար կազմակերպում են դասընթացներ սեփական գործ հիմնել ցանկացող սիրիահայերի համար, ներկայացուցել են Հայաստանում չեռնարկատիրական գործունեության առանձնապատկությունները, գործող հարկային, մաքսային օրենսդրությունները: Ստեղծուել է սիրիահայերի տուեակների պարբերաբար համալրող հիմնապաշար (բապա), բացայտուել են նրանց կարիքները, յստակեցուել հետագայ անելիքները: Սեփական գործ հիմնել ցանկացող սիրիահայերի համար իրականացուել է սկանակ գործարարների աջակցության ծրագիր, որտեղ ծանօթացուել են Հայաստանում չեռնարկատիրական գործունեություն ծաւալելու պայմաններին: Մասնակիցները չեռք են բերել բիզնեսի ծրագրումի համապատասխան գիտելիք, արտօնեալ վարկ ստանալու նպատակով կազմակերպության մասնագետների օգնությանը կազմել պիլնես-փլան: Օրագիրը շարունակական բնոյթ է կրել:

Արդեն 2013 թ. Մայիսին ՀՀ Փոքր եւ միջին չեռնարկատիրության վարգայման ազգային կեդրոնի պատասխանատուների եւ մի խումբ սիրիահայ գործարարների նախաչեռնությանը հիմնուել է «Սիրիահայ գործարարների միություն» (ՍԱՍ) անուանումով խորհուրդը, որի հիմնական նպատակն էր՝ «սիրիահայ գործարարների շահերի պաշտպանությունը, նրանց տնտեսական համալրման բարելաումը, ինչպես նաեւ նրանց կարիքների բաւարարումն ու աջակցության ծրագրերի իրականացումը» խորհրդատուութեամբ եւ իրաւաբանական ծառայութիւններով:

Անել ամեն ինչ, որպեսպի ակտիւ, գործունեալ սիրիահայերը մնան Հայաստանում»:



Շուտով՝ 2016 թ. Յունուարին, «Սիրիահայ գործարարների միության» անդամների նախաչեռնութեամբ որոշուել է կազմակերպությունը վերանուանել «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպություն (ՍՄ ՀԿ), որը պետք է շարունակել նախանշուած աշխատանքն աւելի գործուն եւ կեդրոնացած չեռով: Կազմակերպության հիմնադիրների համար սկզբունքային հարց էր, որպեսպի նախագահը սիրիահայ լինել: Ուստի եւ «Սիրիահայերի միության» նախագահ է ընտրուել Ներսես Չեւօն: «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի հիմնական նպատակ է Հայաստանում սիրիահայերի տնտեսական ընդգրկումը եւ հայրենադարձութեան յարանումը: ՀԿ-ն կոչուած է լուծել «գործարար սիրիահայերի խնդիրները», իրաւական խորհուրդներով օգնել նրանց վարգայնելու իրենց չեռնարկատիրական գործունեութիւնը, համագործակցութեան կարողութիւնները՝ առաւելագոյնս նպաստելով Հայրենիքում սիրիահայերի ինտեգրմանը եւ արտագաղթի կանխմանը:

«Սիրիահայերի միություն» ՀԿ-ը սկզբում սերտ գործակցել է նաեւ Պերմանիայի միջազգային համագործակցութեան ընկերութեան (ՊՄՀԸ - GIZ, Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit GmbH), իսկ 2018 թ.-ից՝ ՄԱԿ-ի Պաշտպանների հարցերով գերագոյն յանձնակատարի գրասենեակի (ՄԱԿ ՓԳՀ - UNHCR) հետ՝ իրականացուելով սիրիահայերի ընկերային դրութեան բարելաւմանն ու Հայաստանում նրանց ինտեգրմանը միտուած ծրագրեր:

Սիրիահայերի հետ տարբեր ժամանակներ աշխատել են հետեւեալ հաստատութիւնները՝ ՀՀ տնտեսական վարգայման եւ ներդրումների, ՀՀ ֆինանսների, ՀՀ կրթութեան եւ գիտութեան, ՀՀ սփիւռքի նախարարութիւնները, Չքաղուածութեան պետական գործակալութիւնը, Հայաստանի գործատուների հանրապետական միութիւնը, Հայաստանի փոքր եւ միջին չեռնարկատիրության վարգայման ազգային կեդրոնը, ՀՀ արդիւնաբերական պալատը, ՀՀ կեդրոնական բանկը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը, Վերադարձ Հայաստան Հիմնադրամը, Հայկական Կարմիր Սաչի ընկերութիւնը, Հայաստանի վարգայման հիմնադրամը, Օքսֆամ-ը, «ԿԱՉԱ» շուեյարական մարդասիրական հիմնադրամը, «Հայկական Բարիթաս» բա-

**ՔՆԱՐԿ Ռ. ԱՆԱԳԵԱՆ**  
Պատմական գիտութիւնների թեկնածու  
ՀՀ ՊԱՍ պատմութեան ինստիտուտի առաջատար գիտաշխատող

րեսիրական հասարակական կազմակերպութիւնը, Միջազգային համագործակցութեան գերմանական խնայքանկերի հիմնադրամը, Պերմանիայի ժողովրդական բարչրագոյն դրպրոցների միութեան Միջազգային համագործակցութեան ինստիտուտի հայաստանեան գրասենեակը, ՄԱԿ-ի Արդիւնաբերական վարգայման կազմակերպութիւն, Անի եւ Նարող հիմնադրամի «Արմենիան Ռետուտ Փրոնեքթը», Ամերիկայի հայ աւետարանչական ընկերակցութիւնը, «Ուորլտ Վիժըն Հայաստանը» եւ այլն:



Ընդհանուր առմամբ, 2013-2018 թթ. «Սիրիահայերի միություն» ՀԿ-ն ստեղծել է սիրիահայ գործարարների ամենամեծ շտեմարանը, որը ներառել է շուրջ 500 անուն եւ տարբեր ծրագրերով աջակցել է սիրիահայ աւելի քան 400 անդամի:

2018 թ. սկզբի տուեակներով, Հայաստանում սիրիահայ շուրջ 400 սիրիահայ ներգրաւուած էր գործարար ոլորտում: Գաղթականների շրջանում գործարարութեան մեջ ներգրաւուածների շուրջ 30%-ը արչանագրել էր յարաբերական կայուն յաջողութեան: «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի գնահատմամբ, յաջողութեան այդ ցուցանիշը բարչր էր համաշխարհային չափանիշների համեմատութեամբ:

Հայաստանում սիրիահայերն առաւելապես յաջողութիւններ են արչանագրել իւրայատուկ շնորիք, նուրբ ճաշակ, նաեւ արեւմտահայ աւանդական արժեքներին ու մերչաւորարեւելեան առանձնապատկութիւններին տիրապետելու կարողութիւն պահանջող մասնագիտութիւններում, արհեստներում եւ արուեստում: Գրանք են՝ սննդի, համեմունքների, քաղցրաւենիքի, շոկոլադի, հրուշակեղենի արտադրութեան, միջոցառումների սրահների եւ նուէրների չեւաւորման, ճաշարանի, սրճարանի, գիշերային ակումբի, հագուստի, վարդարտադրութեան, ասեղնագործութեան, սփոռցների չեւաւորման եւ արտադրութեան, յուշանուէրի, չեռագործի, գորգավաճառութեան, կօշկարտադրութեան, արժաբագործութեան, ոսկերչութեան, հագուստի, տպագրութեան, շպարի (գովմեթիքա), բնական իւղերի, օճառի, շամպունի, վարսայարդարման, սպորտպատրաստութեան, բժշկութեան, առամնաբուժութեան, մետաղաշոււածքների, սարքաւորումների, պումպերի, ծանր պահեստամասերի արտադրութեան, ստարտերների ու դինամօների վերանորոգման եւ այլ ոլորտները:

Հայաստանում սիրիահայ գործարարների շատերի ընթացիկ դժուարութիւնները հարթուել են ՀՀ կառավարութեան հետ արդիւնաւետ գործակցութեամբ:

Արդեն 2017 թ. Օգոստոսի 3-ին Հայաստանի կառավարութեան նիստի օրակարգում ընդգրկուած նախագծով որոշուել է «Սիրիահայերի Միութեանը» տրամադրել տարածք Երեւանի Արաբկիր վարչական շրջանում: Այսպես, սիրիահայերը չեռք են բերել շուրջ 1.500 մ2 ընդհանուր մակերեսով տարածք, որը ՀՀ կառավարութիւնը 5 տարի ժամկետով անհատոյ տրամադրել էր «Սիրիահայերի միութեանը»: Վերջինս այն դարչնել է արտադրական եւ պիլնես կենտրոն, որտեղ միութեան անդամ գործարարներն ու չեռներեցները հնարաւորութիւն են ունեցել շուկայականի մի քանի անգամ մատչելի գնեռով չեռք բերել արտադրական գործունեութիւն ծաւալելու համար տարածք եւ կից սրահում ներկայացուել իրենց արտադրանքը:

Արդեն 2018 թ. Փետրուարի 15-ին «Սիրիահայերի միություն» ՀԿ-ն Հայրենիքում սիրիահայերի համալրման աջակցելու նպատակով ստեղծել է մէկ այլ, նոր ուղղորդող կենտրոն՝ «Ինֆօհաքթ» (InfoHub), որը կոչուած էր պարպեցնելու տնտեսական համալրման հարցերի վերաբերեալ տեղեկութիւնների ստացումը: «Ինֆօհաքթ»-ն իրենից ներկայացուել է Հայաստանում հաստատուող հեռանկարային առաջադէմ չեռներեցներին ու ներդրողներին «մէկ պատուհանի» սկզբունքով աջակցող համակարգ: Այն օգնել է ճանաչել հայկական գործարար միջավայրը, Հայաստանում ներմուծման ու արտահանման գործընթացներն ու մաքսային օրենսդրութիւնը, տեղեկանալ Հայաստանի հարկային օրենսդրութեան դրոյթներին ու համապատասխան գործընթացներին, կապ հաստատել ՀՀ գործարար ոլորտի ծառայութիւնների մատակարարների հետ եւ այլ:

Ընդհանուր առմամբ, երկուսուկէ տարիների (2015-2018 թթ.) ընթացքում Պերմանիայի միջազգային համագործակցութեան ընկերութեան ծրագրով աջակցութիւն է ցուցաբերուել 3.100 սիրիահայ գործարարի եւ աշխատանք փնտռողի: Նրանք մասնակցել են հայաստանեան եւ միջազգային ցուցահանդէսների, բիլնես ֆորումների (2016 թ. մայիս՝ Երեւան, հոկտեմբեր՝ Թեհրան, 2017 թ. Փետրուար՝ Էշպորն, Մարտ՝ Մոսկուա, Յուլիս՝ Մարսել, Օգոստոս՝ Ստանա), ինչպես նաեւ մարքեթինգի, պիլնեսի վարգայման ու ֆինանսական գրագիտութեան դասընթացների՝ վարգայնելով գործարարութեան վարման եւ այլ մասնագիտական հմտութիւններ:

Այսպիսով, Հայաստան ներգաղթած սիրիահայ գործարարները, անչամբ

# 1921 ԹՈՒԻ ՄՈՍԿՈՒԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՒ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐԸ

Յատուկ «ՊԱՅՔԱՐ»-ին

ԳԵՂՈՐԳ ՀԱԼԵՊԼԵԱՆ

Մոսկուայի Պայմանագիրը կնքուած է 1921 թուականին Մարտ 16-ին Մոսկուայի մէջ, որ ըստ էութեան շարունակութիւնն էր 1918-ին կնքուած Պրենս-Լիթովսքի դաշնագրին, Թուրքիոյ ազգայնական կառավարութեան եւ Սովետական Միութեան միջեւ որ կ'ամրապնդէր Թուրքիոյ հիւսիս-արեւելեան ճակատը եւ կ'որդեգրէր «Եղբայրութեան եւ բարեկամութեան» յարաբերութիւններ երկու պետութիւններու միջեւ: Այս պայմանագիրը կը շեշտէր եւ կ'ամրապնդէր «Թուրքիոյ տարածքային ամբողջականութիւն» հասկացողութիւնը հիմնուած՝ Օսմանեան խորհրդարանի Յունուար 28, 1920 թուականի որդեգրած բանաչեւով:



Մոսկուայի դաշնագիր

Մօտալուտ Ռուսական Յեղափոխութեան , որուն սկիզբը տրուեցաւ Հոկտեմբեր 1917-ին, Ռուսաստան դադրեցուց իր ռազմական գործողութիւնները Ա. Համաշխարհային պատերազմին եւ վերջ դրաւ իր բազմադարեայ թշնամանքին Օսմանեան Կայսրութեան նկատմամբ: Սովետական նոր վարչախումբը ինքզինք «դաշնակից» նկատեց թուրք ազգայնականներուն (ընդդէմ Արեւմուտքի), որոնք կը պայքարէին թէ արեւմտեան տիրապետութեան դէմ եւ թէ Օսմանեան կառավարութեան դէմ՝ որոնք յանձնուած էին Արեւմտեան Դաշնակիցներուն: Գիւանագիտական յարաբերութիւնները թուրք ազգայնականներու եւ սովետներու միջեւ սկսած էին Օգոստոս 1920-ին, այդ յարաբերութեանց հետեւեցան Մոսկուայի Պայմանագիրը, որտեղ հայկական Կարսն ու Արտահանը Թուրքիոյ տրուեցան , Պաթումը՝ Ռուսաստանին, իսկ հայկական Նախիջեւանը՝ Ատրպէյճանի «խնամակալութեան»: Երկու կողմերը որոշեցին որ Սեւ Ծովի եւ նեղուցներու ապագայ կարգավիճակը պիտի որոշուէր յատուկ համագումարով, ուր պէտք է ամրապնդուէր «Թուրքիոյ ամբողջական ինքնիշխանութիւնը, ապահովութիւնը եւ անոր մայրաքաղաք Կոստանթնուպոլիսը պէտք է մնար անվնաս»: Այստեղ խիստ կարեւոր է նշել, որ այս տըլիտառապալ պայմանագրի ստորագրման պահին Ո՛Չ ՄՈՎԵՏԱԿԱՄՆ ՄԻՈՒԹԻՒՆԸ եւ Ո՛Չ ԹՈՒՐԹԻՈՅ ԱՉՔԱՅԻՆ ՄԵԾ ԺՈՂՈՎՈՐ ՄԻՋԱՉՔԱՅԻՆՕՐԵՆ ԾԱՆՉՅՈՒՄՈՒ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐ ԷԻՆ: Միջազգայնորէն ճանչցուած թուրքական կառավարութեան այդ օրերու ներկայացուցիչը սուլթան Մեհմետ վեյսեփըն էր, որ չէր մասնակցած Մոսկուայի Պայմանագրի բանակցութիւններուն, եւ որ նախապէս 1920 Օգոստոս 10-ին ստորագրած էր Սեւրի Դաշնագիրը: Կարեւոր է նաեւ նշել որ սոյն Դաշնագրի բանակցութիւններուն չէին մասնակցած նաեւ Հայաստանը, Վրաստանը եւ Ատրպէյճանը: Դաշնագիրը քաղկեացի էր 14 յօդուածներ եւ 3 յաւելումական մասերէ, սակայն այստեղ կ'ուզենք անդրադառնալ այն յօդուածներուն որոնք ճակատագրական եւ աղետաբեր եղան մեր ազգի եւ պետականութեան համար:

Ստորեւ կը ներկայացնենք ռուսերէն բնագիրէն թարգմանուած Պայմանագրի կարեւոր կէտերը.-

«Սոցիալիստական Դաշնակցային Ռուսաստանի Հանրապետութեան Կառավարութիւնը եւ Թուրքիոյ Ազգային Մեծ Ժողովի Կառավարութիւնը, յարգելով ժողովուրդներու եղբայրութեան սկզբունքները եւ ինքնորոշման իրաւունքը, եւ համոզուելով միասնական պայմաններու իմբերիալիզմի դէմ պայքարին, որ դժուարութիւններ եւ մարտահրաւերներ կը պատճառէ մեր երկու եղբայրական ժողովուրդներուն, եւ ամբողջովին ռզեշնուած եւ հիմք ընդունելով երկու ժողովուրդներու չգտումը՝ հաստատելու եղբայրական եւ շարունակական յարաբերութիւններ հիմնուած փոխադարձ շահերու գիտակցութեամբ, որոշեցին կնքել այս «եղբայրութեան եւ բարեկամութեան» յուշագիր-դաշնագիրը»

Ռուսաստանի Կառավարութեան կողմէ՝ Կեորկի Վասիլեւիչ Չիչերին, Արտաքին Գործերու Ժողովուրդներու Կոմիսար

Ճելալ Էտին Քորքմասով, Ռուսաստանի Կեդրոնական Գործադիր Կոմիտէի անդամ

Թուրքական Կառավարութեան կողմէ՝ Յուսուֆ Քեմալ Պէյ, խորհրդարանի անդամ,

Տորթ. Ռիպ Նուր Պէյ, գիւղատնտեսութեան կոմիսար:

Ալի Ֆուատ Փաշա, Կրթութեան կոմիսար, արտակարգ եւ լիազօր դեսպան:

Յօդուած 1.- « Երկու կողմերը այսու կը համաձայնին, որ սկզբունքօրէն չճանչնան որեւէ միջազգային խաղաղութեան դաշնագիրներ որտեղ երկու պետութիւններէն որեւէ մէկը ստորագրած էր ոյժի պարտադրանքի ներքեւ: Ռուսաստանի Կառավարութիւնը այսու կը պարտաւորուի չճանչնալ որեւէ միջազգային պայմանագիր որ կ'առնչուի Թուրքիոյ եւ որ ընդունուած չէ Թուրքիոյ Ազգային Մեծ Ժողովին կողմէ: Թուրքիոյ հիւսիս-արեւելեան սահմանը, այսուհետեւ պիտի բնորոշուի այն սահմանագիծով որ կը սկսի Մարք գիւղով որ կը գտնուի Սեւ Ծովու եզերքին, կ'անցնի Խեփու-Մթա լեռնանցքով, Ծաշեւ եւ Քանա Տաղ լեռներու ջրանցքով, այս գիծը կը շարունակուի հիւսիսային վարչական սահմանով նեոարելով Արտահան եւ Կարս վարչական շրջանները, նաեւ Արփա-Չայ եւ Արաքս գետերու միջնագծերով դէպի Քարա-Սուի հանդիպման կէտ»:

Յօդուած 2.- « Թուրքիա կը պիտի եւ կը պարտաւորուի յանձնել Պաթումի ինքնիշխանութիւնը Վրաստանի վերահսկողութեան»

Յօդուած 3.- « Բանակցող կողմերը կը համաձայնին որ Նախիջեւանի Ծրջանը, այսուհետեւ պիտի ըլլայ «ինքնավար» տարածք՝ Ատրպէյճանի խնամակալութեան ներքոյ, եւ պիտի չփոխանցուի երրորդ երկրի վերահսկողութեան»:

Այսպիսով, Սովետական Միութիւնը կը ճանչնար Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ղեկավարութեամբ թուրք ազգայնական կառավարութիւնը որպէս «օրինական» բանակցող կողմ: Այս պայմանագրի արդիւնքով, սովետները անսահման վէճը եւ պիւնաթերք հայթայթեցին թուրք ազգայնականներուն, որոնք յաջողութեամբ օգտագործեցին Յունաստանի դէմ պատերազմին 1921-22 թուականներուն:

Պահ մը կանգ առնենք թէ ինչու՞ Հայաստան չէր մասնակցած այս բանակցութիւններուն: Ի՞նչ էին ներքին եւ արտաքին գործօնները որոնք անտեսուեցան եւ որոնց արդիւնքով Հայաստան կորսնցուց իր ինքնիշխանութիւնը, իր արեւելեան եւ հարաւային սահմաններու պզալի մասը:

Մոսկուայի Պայմանագրի ստորագրումէն մօտաւորապէս մէկ ամիս առաջ, Փետրուարին, Հայաստան անցաւ աննախընթաց ներքին ցնցումներէ, որոնց հետեւանքով իշխանութեան վերատիրացաւ Ա. Հանրապետութեան իշխող քաղաքական մեծամասնութիւնը: Հասկնալով հանդերձ որ իշխանութեան վերագրումն զրոյացատեման էր ժողովրդային արդար ցատումը ի տես եղբայրասպան ռիւսներու, անհանդուրժողութեան եւ փոխադարձ անմարդկային քստմնելի արարքներու, այնուամենայնիւ իշխող վերնախաւին մէջ կը պակսէր քաղաքական հեռատեսութիւնը, արտաքին քաղաքականութեան մէջ դիւանագիտական ճկունութիւնը, ներքին համերաշխութիւնը, ԱՉՔԱՅԻՆ ՀԱՄԱՉԱՅՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ մը իրագործելու ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԸ, երբ թշնամին սահմանին վրայ իր արիւնքաթախ յեռքերով կ'ուզէր իր «լրումին» հասցնէր իր ճիւղային ծրագիրը եւ քարտեպէն վերացնէր մեր պատմական հայրենիքի վերջին հողակտորը: Ըսինք քաղաքական հեռատեսութիւն, թէ (հակառակ որ պատմութիւնը շատ անգութ է «եթէ» ներու նկատմամբ) օրուայ իշխանութիւնները սկսելով 1920 Մայիս ամիսէն, երբ աշխարհաքաղաքական իրավիճակներու փոփոխութեան հետեւանքով եւ սովետական կարգերու հաստատման անխուսափելիութեան նկատմամբ քաղաքական անիրատեսութիւն չցուցաբերէին, եւ իշխանութիւնը սովետներուն աւելի շուտ յանձնէին, ապա հաւանաբար Մոսկուայի Պայմանագիրով աւելի նուազ կորուստներով կը յայտնուէր մեր ժողովուրդը, չկորսնցնելով Կարսը, Արտահանը, Արարատը, Իգտիբը, Սուրմալուն, Նախիջեւանը: Ըսինք ազգային համաձայնական կառավարութիւն: Որեւէ քաղաքական ոյժ ի պօրու չէ երկիրը ներքին քաղաքական եւ արտաքին քաղաքական մարտահրաւերները առանցին յաղթահարելու: Ա. Հանրապետութեան իշխանութիւնները ՊԱՐՏԱՐՈՐ ԷԻՆ ԱՉՔԱՅԻՆ ՀԱՄԱՉԱՅՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ կազմել նեոարելով Հայ Ժողովրդական, Սոցիալ-Դեմոկրատներ, Սոցիալ-Յեղափոխականներ եւ Կոմունիստ կուսակցութիւնները:

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐԸ կենսական են առկայ ներքին եւ արտաքին մարտահրաւերները արդիւնաւետ լուծելու եւ ստեղծուած վտանգաւոր իրավիճակներէն քիչ կորուստներով դուրս գալու համար: Իսկ այսօր արդեօ՞ք մերօրեայ իշխանութիւնները իրաւունքը ունին 100 տարի առաջուան նոյն սխալները կրկնելու: Իսկ պատմութիւնը ինքզինք կրկնելու ունակ է: 1921թ. Մարտ ամիս Մոսկուա, 2020 թ. Նոյեմբեր ամիս Մոսկուա: Պահն է համազգային պոստութեան, քաղաքական իրատեսութեան, դիւանագիտական ճկունութեան, ազգային համաձայնական ռզիով պետութիւն ստեղծելու, միասնական բռունցքով դիմագրաւելու ներքին եւ արտաքին մարտահրաւերները՝ անկախ կուսակցական նախասիրութիւններէ եւ քաղաքական համոզումներէ:

Շենդեան 170-ամեակին առիթով՝

# ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ

Յատուկ «ՊԱՅՔԱՐ»-ին

ՕՀԱՆ ՊՈՏՐՈՒՄԵԱՆ

Պետրոս Դուրեանի քերթողական տաղանդը կանուխ արթնցալիք իր մեջ, եւ ան գրել սկսաւ 13 տարեկանին, աշակերտական գրասեղաններու առջեւ, ինչ որ միջոց մը կաղապար միւս դասերը, սակայն յետոյ ինքնամփոփուելով՝ դասուցեալ յաջողակ աշակերտներու կարգին: Այս շրջանի տաղերէն կը յիշուի «Գարնանային կենացս մէջ»-ը: Սիրական անչկութիւնը ստիպեց վիճք, որ 1866ին պահ մը հեռանայ Գեմարանէն ու որպէս աշակերտ՝ ծառայէ դեղագործի մը քով: Սակայն ան շուտով վերադարձաւ դպրոց ու աստիճանը ընթացքը: Գարուցական վերջին տարին գրեց իր առաջին թատերգութիւնը՝ «Վարդ եւ շուշան», բեմական ճաշակը հաւանաբար պարտելով Թղեանին:



Շրջանաւարտ ըլլալէ ետք իր օրապահիկը ջանաց ապահովել նախ քարտուղարութեամբ, ակնյի սեղանաւորի մը քով, յետոյ մասնաւոր ուսուցչութեամբ՝ բարեկեցիկ տան մը մէջ, եւ աւելի վերջ իր գրչով՝ որպէս թատերագիր, հուսկ յետոյ դերասանութեամբ՝ Վարդուկեանի քով, ինչ որ սպառեց իր շունչը: Թոքախտի առաջին նշանները ի յայտ եկան Յունիս 1871-ին, տառապեցաւ եօթը ամիս ու, վերջապէս, մահը խլեց վիճք 22 Յունուար 1872-ին ուրբաթ լուսածագին:

Դուրեանի տիրական յատկանիշը իր «ես»-ն է պայքարը՝ ինքնվիճակ իրականացնելու, արժեքներու, պարելու ու տիրական դառնալու: Ինք գիտակից էր իր շիրքերուն ու արժանիքին: Կը սիրէր փառքն ու փառաւորուիլը, եւ կ'ակրնկալէր, որ իր շուրջինները գնահատեն զինք: Յոխորտ էր ան եւ կեանքի ու մահուան միջեւ մղած իր անհաւասար պայքարին մէջ տեսակ մը հաշի կը պահանջէր «ոխերիմ» Աստուծմէ: Իր վերջին ամիսներուն ան արդէն ինքզինք վերացած զգաց այս աշխարհէն ու իր շուրջը դիտեց վերացական աչքերով: Գութ չէր ուզեր ան, այլ՝ ապրելու իրաւունքին ճանաչումը:

Ան ինչ որ չկարողացաւ վայելել բաց աչքերով, կտակեց, որ իրեն շնորհուի աչքերը փակելէ ետք, փառաշուք նկարագիր մը ապահովելով իր յուղարկատրութեան: Պոլսահայութիւնը չլլացաւ այդ իղձին գործադրութիւնը եւ անոր դագաղին աջէն ու ձախէն քալեցին նուագածուներ, ետեւէն ալ՝ 4000 սգազգաց յուղարկատրներու պատկառելի բազմութիւն մը:

Դուրեան կեանքին մէջ մտան մեկէ աւելի աղջիկներ, առնուազն՝ երկուքը ծանօթ: Մին ճանչցաւ, երբ տակաւին աշակերտ էր ու փոխադարձութիւն գտաւ: Սակայն աղջկան ծնողները խորտակեցին անոր սերը՝ ընկերային դիրքի տարբերութիւն տեսնելով իրենց ու Պետրոսի միջեւ, ինչ որ պատճառ եղաւ աղջկան մահուան: Երկրորդը Վարդուկեանի խումբին մէջ աշխատող Պիստ-Արաքսիա դերասանուհին էր, ծագումով յոյն, որ նախ յոյս ներշնչեց Դուրեանին, սակայն յետոյ դրժեց: Դուրեանի տաղերէն «Պետք է մեռնիլ»-ը ու «սեւ, սեւ»-ը գրուած են իր առաջին սիրոյն մահուան առթիւ, «Ձնէ պաշտեմ»-ը ու

«Դրժել»-ն ալ («Փունջ մը կնճիռ, բոյլ մը կայծակ») ուղղուած են Պիստու-Արաքսիայի: Իր սիրոյ միւս տաղերն ալ պատիր երեակայութենէ ծնող դիմառնութիւնն է եւ ոչ ինքնագոհացման խաբկանքներ չեն, այլ՝ իրական եակներու, իզական սեռի ուղղուած խօսքեր, ինչպէս՝ «Ներա հետ» («համբոյր մ'արի ներանէ»), «Սիրելի» («Բոյլ մը նայուածք, փունջ մը ժպիտ»), «Սիրեցիք ես», «Իցի՛ր թէ», «Մանիշակ», «Հեծծիւնք» (Նրբ վարդի փունջի հայեցի...)» որ ուղղուած է Պաղարպաշի շրջագայող ու Պետրոսին քովէն շրջիւնով անցնող հայուհիի մը, «Կը սիրեմ զքեզ» (Ո՛հ, ո՛վ ես դու, սէ՛ր, երկրային շու՞նչ կամ հո՞ր)՝ ուղղուած խարտեաշ մազերով սեւաչուի ու անգութ աղջկան մը, որմէ Դուրեան կը կասկածէր, թէ սիրահար մը ունեցած կրնար ըլլալ, «Մնաս բարեա՛ւ» («Առտու մը դեռ մթնշաղ»), ուղղուած՝ նմանապէս անգութ հայուհիի մը: Սիրոյ իմաստասիրութիւնը ամփոփած են «Սիրեցեք զմիմեանս» («Վարդակարմիր գողգոթային վեհ գագաթ»), «Նէ» («Վարդը գարնանային թէ կուսին տիպար այտերուն չ'ըլլար»):

«Թրքուհին» («Նրեկոյ է, բոցավառ է հորիպոն») Դուրեանի ամենէն անհիթական ու եթերային սիրոյ արտայայտութիւնն է: Եւ արդէն ան երբեք չէ կատարած մարմնագրութիւն. սերը սիրած է սիրոյ համար: Ինչպէս սիրելը, նոյնպէս եւ սիրուիլը պահանջն էր իր առնական խառնուածքին: «Ինչ կ'ընեն»-ը տեսակ մը նախերգանքն է «Ինչպէս, ուր կը սկսի լուրստեան ու յուսահատութեան իմաստասիրութիւնը: Դուրեան «Լ.Ֆակը» ճիշդ հակապատկեր կը կազմէ Լամարթինի «Լ.Ին»-ին, որ կը վերջանայ «Չիրար սիրեցին»-ով, միջդեռ Դուրեան իր լեզուէն կը բաժնուի յուսահատի նայուածքով մը: «Հեծծմունք»-ը Չամկեանի բարձրութեն ուղղուած խօսք մըն է դէպի անդեմական՝ գերեզմանի ճամբով: «Տրտունջ»-ը («Է՛, մնաք բարով Աստուած եւ արեւ») անպօր կատարութեան բռնուցք մը՝ «ոխերիմ Աստուծոյ» դէմ բարձրացուած անարդար գրիչով շարադրած էր իր ճակատագիրը: Իսկ «Չղջում»-ը կը կազմէ մարդկայնական համակերպումը Դուրեանի, «Ո՛վ է դա»-ն լսելէ ետք: «Իմ մահը» իր մէջ կը խտացնէ դուրեանական տենչն ու գերագոյն բաղձանքը՝ անյիշատակ չմնալ, սերունդներուն աւանդել, թէ ինք Դուրեան մըն էր, աշխարհի մը մէջ, որ ծաղրն էր Աստուծոյ:

Դուրեան մեկ թողուց 40 տաղեր 13 նամակներ ու 11 ողբերգութիւններ: Իր շեռագիրներէն ոմանք կորսուած են, ինչպէս՝ իր ինքնակենսագրական վեպը, «Վոսփորի գիշերներ»: Գրաբարով յագեցած շրջանի մը ան կարողացած գործածել վուտ աշխարհաբար: Իր կենսագրութեան համար տես՝ Բարսեղ Ս. Էքսերճեան (ապա Հմայեակ քինյ.), «Ոնդարչակ կենսագրութիւն Պետրոս Դուրեանի» (Կ.Պոլիս 1893), ու Սրշակ Չոպանեան, «Պետրոս Դուրեան, կենսագրական ու քննադատական ուսումնասիրութիւն» (Տփղիս, 1894): Իր երկերուն առաջին հրատարակութիւնը՝ Սկիտարի ընթերցասիրայ ընկերութեան կողմէ «Տաղք եւ թատերգութիւնք Պետրոս Դուրեանի» (Կ. Պոլիս 1872), երկրորդը՝ Բարսեղ Ս. Էքսերճեանի, Պետրոս Դուրեանի տաղք եւ թատերգութիւնք, նամականի, դամբանական, յոյուածք, շեռագիր, ոտանաւոր, տապանագիր» (Կ. Պոլիս, 1893): Տաղերու հաւաքածոն տպագրուեցաւ Սրեանի մէջ տաղերն ու նամակները՝ Ս. Ղապար՝ 1945-ին:

Վերջապէս այստեղ անհրաժեշտ է նշել նաեւ, որ Հայաստանի մէջ խորհրդրային շրջանին բազմաթիւ գրականագետներ եւ գրողներ լոյս ընծայած են բազմաթիւ գրութիւններ արժեւորելով Պետրոս Դուրեանի քերթողական արժեքներն ու տեղը հայ գրականութեան պատմութեան մէջ:

Պէտրոս

## ՆԱՆԴԻՊՈՒՄ 1921 ԹՈՒԿԱԿԱՆԻ ՄՈՍԿՈՎԵԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 100-ԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ

(Ծարունակուած Ա. Էջէն)

առիթով: Վեհափառ Հայրապետը իր գնահատանքը փոխանցեց գիտակրթական հաստատութիւններու պատասխանատուներուն եւ մասնակից փորձագետներուն:

Անդրադարձ կատարելով արցախեան երկրորդ պատերազմին՝ Նորին Սրբութիւնը ներկայացուց պատճառուած վնասները, խօսեցաւ հայրենիքի կորստեան ցաւի եւ առկայ մարտահրաւերներուն, միջազգային հանրութեան արձագանգին մասին:

Նորին Սրբութիւնը տեղեկացուց նաեւ, որ Ռուսիոյ նախագահ Վլադիմիր Փութինի ու Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Կիրիլ պատրիարքի ջանքերուն շնորհիւ հնարաւոր դարձաւ Դադիվանքի հոգեւոր կեանքի ու անխաթար աստուածաբանութեան եւ սահմանամերձ վանքերու ապահովումը: Հայոց Հայրապետը մասնաւոր անդրադարձ կատարեց գրաւուած եւ յանձնուած տարածքներուն մէջ Ատրպէյճանի իշխանութիւններուն կողմէ հայկական պատմական հոգեւոր-մշակութային ժառանգութեան հանդէպ որդեգրուած ռազմավարութեան, մասնաւորապէս պատմական յուշարձաններու եւ սրբավայրերու անբնական անարգանքն ու պղծման, հայկական ինքնութեան ոչնչացման դէպքերուն՝ յոյս յայտնելով, որ այս երեւոյթները կ'արժանանան միջազգային հանրութեան, ՄԱՀԿ Միմարի խմբակին կողմէ պատշաճ գնահատականի:

Աւարտին, Ամենայն Հայոց կաթողիկոսը պատասխանեց հիւրերու հարցումներուն, որոնք կը վերաբերէին դարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ի նպաստ միջեկեղեցական եւ միջկրօնական շեւաչափով կատարուած աշխատանքներուն, Արցախի հոգեւոր եւ մշակութային ժառանգութեան պահպանութեան ուղղութեամբ Մայր Աթոռի կողմէ շեռնարկուող քայլերուն եւ Հայաստանի մէջ ներքաղաքական կեանքի վարգայումներուն:

## «ՄԻՐԻԱՀԱՅՅԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ»

(Ծարունակուած 6րդ էջէն)

տեղեկ լինելով նոր պայմաններում իրենց եւ իրենց հայրենակիցներին յուզող խնդիրներին, ինչպէս նաեւ նպատկ ունենալով թեթեւացնել առկա հոգսերը, ստեղծել են աշխատատեղ-շեռնարկատեղերի իրատեսակ հայրենակցական միատրումը՝ «Միրիահայերի միութիւն» ՀԿ-ն, որի միջոցով կազմակերպել եւ իրականացրել են նրանց համակողմանի մասնագիտական խորհրդատուութիւնը, պաշտպանութիւնն ու օջակցութիւնը:

Հայրենիքում հաստատուելու հաւատարմութեամբ ունեցող «Միրիահայերի միութիւն» ՀԿ-ի անդամ մեր հայրենակիցները, ներսից ընկալելով Հայաստանից սիրիահայերին արտագաղթի մղող հիմնական դրդապատճառները, Հայաստանի կառավարութեան հետ գործակցած աշխատել են առկա բացերն ու թերիւնները յաղթահարելու ուղղութեամբ, ինչը, թերեւս, ուսանելի օրինակ կարող է դառնալ հետագայ հայրենադարձութիւնների դէպքում նմանատիպ խնդիրներից վերջ մնալու համար: «Միրիահայերի միութիւն» ՀԿ-ի անդամները կարճ ժամանակում կարողացել են հասկանալ Հայաստանի գործարար աշխարհում եւ այլ ոլորտներում սիրիահայերի համար խոչընդոտ հանդիսացող հանգամանքները եւ գործնականում հետեւողականօրէն լծուել դրանց յաղթահարմանը՝ ստանալով պետական ու միջազգային տարբեր կառույցների օջակցութիւնը:

Սրեան

Վնիտրայած սերունդ մը

# ՅԻՇԵԼՈՎ ՍԵՔԱՍՏԱՑԻ ԲԱՆԱՍԵՐ ԵՒ ԿՐԹԱԿԱՆ ՄՇԱԿ ԿԱՐԱՊԵՏ ԳԱՔԻԿԵԱՆԸ

Ա. Յատուկ «ՊԱՅՔԱՐ»-ին

ԼԵՐՈՆ ՇԱՌՈՅՆԱՆ

Մթ շրջանը 1925-ի առաջին ամիսներու սփիւռքահայ մամուլը, կարգ մը թերթերու մէջ պիտի հանդիպինք **Կարապետ Գաբիկեանի** մահուան լուրը հաղորդող թղթակցութիւններու:

Մեր թերթերը այս գոյժը կը հաղորդէին դառն փստոսանքով: Կը շեշտէին որ ողբայեալը Սեբաստիոյ ամենէն երեսնի մտաւորականներէն մին էր, ազգագրագետ էր ու բանահաւաք, մեծ վաստակ ունէր տեղւոյն կրթական կեանքին մէջ եւ թէ՛ կենդանի նահատակ մը դարձեր էր Մեծ Նդեռնի չարաշուք տարիներուն, մաշակուած փրկուելով ստոյգ մահէ ու տխուր վկան,- եւ յուշագրողը,- հանդիսանալով հայութեան անպատմելի տառապանքներուն...:

Կարապետ Գաբիկեան մահացած էր Երուսաղէմ, 19 Յունուար 1925-ին: Եւ որովհետեւ Ա. Քաղաքին մէջ հայ մամուլ չկար այդ շրջանին (պատրիարքարանի «Միոն»-ը պիտի սկսէր հրատարակուիլ 1927-ին միայն), ողբայեալին մահուան գոյժը առաջին հաղորդողը եղած էր Գահիրէի «Արեւ» օրաթերթը, կայծակնային արագութեամբ, 20 Յունուարի իր թիւով: «**Քոլոր սեբաստացիները, ո՛ր որ կան, եւ ամէն անոնք որ զինքը ճանչցան,- կը գրէր թերթը,- խորապէս պիտի ազդուին այս գոյժէն, զի իր պարկեշտ եւ ապնիւ նկարագրովը եւ ժողովրդական եւ պարպասեր բնատրոյթեամբը ան այնքան սիրելի եղած էր ամենուն»:**

«Արեւ»-ի արձագանգին պիտի հետեւէին այլ թերթեր ալ.- Հալեպի «Սուրիական մամուլ» լրագիրը, Ֆրանսահայոց «Արձագանգ Փարիսի»-ն, Նիւ Եորքի «Հայաստանի կոչնակ»-ը:

Ո՞վ էր Կարապետ Գաբիկեան, որուն անցումը կ'ողբային թերթերը այդ օրերուն:

Մեր մօտիկ անցեալի պատմութեան մէջ ունեցեր ենք ի՛նչ արժեքաւոր դէմքեր, որոնց մասին նոր սերունդը տարրական գաղափար անգամ չունի:

Այդպիսի եզակի դէմք մըն էր Կարապետ Գաբիկեան:

Հայկաբան, բանահաւաք, գիտնական բուսաբան եւ երկարամեայ կրթական մշակ:

Սեբաստիոյ ծոցէն եկած շատ թանկագին մտաւորական մըն էր ան: Իւրաքանչիւր սեբաստացի կրնայ հպարտանալ այս անունով ու վայն դնել Մխիթար Սեբաստացի արքային, Գանիէլ Վարուժանի կամ տոքթ. Նապարէթ Տաղաւարեանի պայծառ անուններուն կողքին՝ իբրեւ մէկը մեր մշակոյթի անմաշկող նուիրեալներէն:

Արդարեւ, Գաբիկեան հարապատ սեբաստացի մըն էր, ծնած՝ 1861-ին, այսինքն տարեկից՝ Գրիգոր Չօհրապի: Մայրը՝ Մանիա վարժուհին (ծն. 1842), խիստ յատկանշական երեսոյթ մը կը խորհրդանշէր Սեբաստիոյ մէջ, որովհետեւ ի հեճուկս գաւառի պահպանողական ու հնամանդ բարքերուն՝ ան առաջին հայ արմատուհին էր եղած, որ սկսէր էր դպրոց յաճախել, վարձակուցի էր ինքզինքը բաւականաչափ, յետոյ ալ երկա՛ր տարիներ ուսուցչական պաշտօնի լծուէր էր խանդավառօրէն: Կարապետ, ուրեմն, կու գար ընտանեկան այսպիսի առողջ մթնոլորտէ մը:


Սոյն Մանիա վարժուհին է որ առիթով մը պատմեր է, թէ իր Կարապետ որդին «յեղափոխական ծնած էր»: Պատանի տարիքէն «վտանգաւոր» գործերու խառնուէր էր: Կապեր հաստատեր էր յեղափոխական ընդդատակեայ խմբակներու հետ: Խողով էր իր մանուկ հոգին՝ մօտակայ գիւղերու հայ գիւղացիներուն նկատմամբ ի գործ դրուած անիրաւութիւններուն ու ոճիրներուն ի լուր: Ու երբ բոլորէր էր 24 տարեկանը (1885), մօր օրինակով նետուէր էր ուսուցչական ասպարէզ, այնտեղ մնալու համար ամբողջ կեանքը, մինչեւ մահ, իբրեւ այդ ասպարէզին նուիրեալ կոչեցեալը (Կ. Գաբիկեան իր մօր՝ Մանիա մայրիկի մասին ստորագրած է գաւառաբարբառով թաթաւուն սիրուն պատմըւածք մը, «Ձնողայ՝ գտնողայ» վերնագրով: Տէն «Նաւասարդ» տարեգիրք, Պոլիս, 1914):

Կարապետ կանուխէն որդեգրեր էր Հնչակեան գաղափարախօսութիւնը՝ դառնալու համար նոյն կուսակցութեան Սեբաստիոյ մասնաճիւղի իմնադիրներէն մին: Մինչեւ վերջ ալ պիտի մնար հաւատարիմ կուսակցական մը, ամբաստիւ նկարագրով ու անաղմուկ գործունէութեամբ: Համիտեան բռնատիրութեան երկաթեայ թաթին տակ իսկ՝ յանդուգն յողումներ կը գրէր ան ու պանոնք գաղտնօրէն կը դրկէր Փորթուգալեանի «Արմենիա» լրագրին (Մարտի) կամ Երուսաղի «Հնչակ» պաշտօնաթերթին՝ օգտագործելով ծածկանուններ: Երջան մը, չորս տարիի չափ, որոշ կասկածներու հետեւանքով բանտարկութեան պատիժ ալ պիտի ստանար ու տանջանքներու ենթարկուէր բանտախօսիչին մէջ: Ի վերջոյ, ազդու միջնորդութիւններու ու ամենապօ՛ր կաշառքին շնորհիւ, բարեբախտաբար, պիտի փրկուէր կախաղանի մահապատիժէն...: Բայց եղբայրներէն մին գոհ պիտի երթար 1895-ի կոտորածներուն:

Գաբիկեանի մէկ քանի լուսանկարները դիտելով՝ կարելի է դիւրաւ նշմարել, թէ ան ուղղաչափ հասակով, նիհարակազմ, ջղուտ, պնդուն աչքերով ու ակնոցաւոր անձնատրոյթին մըն էր: Իր աշակերտներուն վկայութեամբ՝ մի՛շտ տխուր ժպիտ մը կար դէմքին վրայ: Ապնուասիրտ էր ու տեսքաւ կը պահէր խոնարհ երեսոյթ մը: Աւագ ընկերոջ մը կամ հօր մը գուրգուրանքով եւ մտերմութեամբ կը մօտենար մէն մի աշակերտի, կը հետաքրքրուէր անով:

Իբրեւ ուսուցիչ՝ Կ. Գաբիկեանի անունը կապուած է առաւելաբար Սեբաստիոյ Ազգ. Արամեան վարժարանին, ուր ան պաշտօնավարեց երկար տարիներ, ասանդելով պատմութիւն, աշխարհագրութիւն, հայերէն եւ Ֆրանսերէն: Այդ դպրոցին մէջ (որ, ի դէպ, ունէր գեղատեսիլ շէնք մը), շրջան մը, պիտի գար պաշտօնավարել նաեւ Գանիէլ Վարուժան, Երուսաղէմ տուն վերադարձին:

Գաբիկեանի աշակերտներէն ոմանք, որոնք իրեն նման կրցեր էին փրկուիլ Մեծ Նդեռնէն, հետագային, յուշեր կամ տպաւորութիւններ գրի առին իր մասին ու այդպիսով՝ պատմութեան յանձնեցին իրենց ուսուցիչին դիմագծութիւնը: Ու որքա՛ն շնորհակալ գործ տեսաւ Ամերիկայի «Նոր Սեբաստիա» հայրենակցական երթմնի պարբերաթերթը՝ իր էջերուն մէջ տեղ տալով այդ պարպունակ բայց սիրուն վկայութիւններուն, 1962-ի Մարտի թիւով:



ԿԱՐԱՊԵՏ ԳԱՔԻԿԵԱՆ  
(1861-1925)

Մեծ Նդեռնի օրերուն Կարապետ Գաբիկեանն ալ տարագրուեցաւ ընտանեօք: Միաւոր սարսափներու մէջէն անցնելով՝ անսուղ քալեց մինչեւ Սուրիոյ անապատամերձ Ռագգա քաղաքը, սակայն ծպտուած ըլլալով (իբրեւ ոմն «Գրիգոր Էմմի») փրկուեցաւ մահէ ու կրցաւ հասնիլ Հալեպ (1919): Ծամբու երկայնքին, բնականաբար, ականատես դարձաւ ահաւոր եղեւնագործութիւններու: Գաւառի մեր գրողներէն գրեթէ միակն էր ան՝ որուն կը վիճակուէր վերապրիլ, մահուան անդունդէն դէպի կեանք վերադառնալ...: Հոս, ի Հալեպ, սկսաւ գրի առնել աքսորի եւ կոտորածներու մասին իր ակնատեսի սարսուղ դեպքի թարմ վկայութիւնները, աղեխարշ մանրամասնութիւններով, որոնք թերթօնի չեւով նայա տպուեցան Ամերիկայի «Տրիտասարդ Հայաստան» հնչակեան թերթին մէջ, աւելի ուշ ալ հրատարակուեցան 600 էջանի առանձին հատորով մը՝ «Նդեռնապատում Փոքուն Հայոց եւ նորին մայրաքաղաքին Սեբաստիոյ» ընդհանուր խորագրով (Պոսթըն, 1924, «Հայրենիք» տպարան), Սեբաստիոյ վերաշինութեան Միութեան նախաձեռնութեամբ: Սոյն միութիւնը գործին խտայեալ մէկ տարբերակը (84 էջ) անգլերէնի թարգմանել տալով՝ առանձին գիրքով հրատարակեց 1978-ին, Նիւ Եորք (թարգմանիչ՝ Արիս Սեւակ): Աւելի ուշ, մայր հրատարակութեանն ուրջ տասնամեակ ետք, այս ծաւալուն ու թանկարժէք երկը ամբողջովին վերահրատարակուեցաւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմէ, Անթիլիաս, 2006-ին: Իսկ Հայկ. Յեղասպանութեան 100-ամեակին առիթով ալ, 2015-ին, անոր ողորդէն թարգմանութիւնը լոյս ընծայուեցաւ Երեւանի մէջ:

Գաբիկեան, որ իր ընտանիքն ու դեռատի դուստրը կորսնցուցեր էր Նդեռնի շրջանին, Հալեպի մէջ պիտի կնքեր երկրորդ ամուսնութիւն մը: 1920-ին պիտի անցնէր Երուսաղէմ ու պաշտօնի կոչուէր Սրբոյ Յակոբեանց հայոց վանքի Ժառանգաւորաց վարժարանին մէջ, այնտեղ դասաւանդելով հայ լեզու (գրաբար եւ աշխարհաբար), աշխարհագրութիւն ու հայոց պատմութիւն:

Այլեւս հեռո՛ւն մնացեր էր իր սիրելի Սեբաստիան, իսպառ դատարկուէր էր անիկա իր հայ բնակչութենէն, իսկ ինք՝ իր հոգիին խորը ամեն օր ու ամեն ժամ կ'ապրէր վայն կորսնցուցած ըլլալու վիշտն ու սուգը...: Տարագրութեան տարիներուն կրած իր Ֆիլիքական ու հոգեկան տառապանքներն ալ հիմեր էին զինք: Իր միակ ուրախութիւնը, թերեւս, վանքին ճոխ մատենադարանն ու շեռագրատունն էր, ուր լայնօրէն պրպտումներ կատարելու ու իր բանասիրական երկասիրութիւնները համալրելու պատեհութիւնը կը գտնէր:

Գաբիկեան իր վերջին շունչը պիտի փչէր 1925-ի Յունուարին, դարիպի մահով իջնելու գերեզման, իր ետին թողլով այրին ու երկու անչափահաս մանչերը՝ Գեղամն ու Մխիթարը:

Իր մահուան անմիջական վաղորդայնին, Գահիրէի «Արեւ»-ին մէջ, «Նօտար» ստորագրութեամբ, եգիպտահայոց այդ օրերու առաջնորդը՝ Գուշակեան Թորգոմ եպս.- որ Սեբաստիոյ առաջնորդ եղած ըլլալով՝ անչամբ ճանչցեր էր Գաբիկեանը ու գործակցեր անոր հետ,- հետեւեալ երեք ընտրումներուն մէջ կը խտայնէր անոր դիմագծութիւնը. «**Գործիչ մը, ոչ՝ այս քառին աղմկալից իմաստովը: Ուսուցիչ, առանց պոռոտ յաւակնութեանց: Գաւառի բանասեր մը, պարկեշտ եւ արդիւնաւոր»:**

Այո՛, այդպէս էր: Պարպունակ անձնատրոյթին մը, որուն կուսակցական եւ ուսուցչական երկարատեւ գործունէութենէն շատ բան չի յիշուիր այսօր: Լոկ իր գրական-բանասիրական գործերն են որ կը փրկեն իր անունը ու դափնի մը կը հիստեն իր պայծառ ճակատին շուրջըլորը:


# 39 ՏԱՐԻՆԵՐԻ ՄՊԱՄՈՒՄ.

## ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆԵԱՆՆ ԱԶԱՏ Կ'ԱՐՁԱԿՈՒԻ

Յատուկ «ՊԱՅՔԱՐ»-ին

ՍԱՌԱ ԳԱՄՈՒՐԵԱՆ

Քալիֆորնիայի նահանգապետ Կելվին Նիսրմի գրասենեակը մարտի 10-ին տեղեկացրել է Ամերիկայի Հայ դատի Արեւմտեան յանձնախմբին, որ նահանգապետը որոշում է կայացրել համաշայնուել Համբիկ Սասունեանին ազատ արձակելու "ցմահ բանտարկեալների պայմանական ազատ արձակման յանձնախմբի" անցեալ տարի կայացրած որոշման հետ: Այս մասին է տեղեկացնում Սասունեանի գործի առնչութեամբ տեղեկատուական մենաշնորհ ունեցող



Կառավարիչ Կելվին Նիսրմի

Համբիկ Սասունեան

«Ասպարեկ» պարբերականը: Աւելի վաղ նոյն աղբիւրը տեղեկացրել էր, որ հայ իրաւաբանների խումբը բողոքարկել էր նահանգապետ Նիսրմի անցեալ մայիսին կայացրած որոշումը, որով նա մերժել էր Սասունեանին ներում (parole) շնորհելու յանձնախմբի առաջարկը: Փետրուարի 24-ին, երկար տարիներ Սասունեանի ազատման հարցով վրադուր փաստաբան Լեւոն Կիրակոսեանն իրաւաբանների իր խումբի հետ ներառեալ հայազգի ճորճ Տեօքմեճեանը կարողացել է թեկանել նահանգապետ Նիսրմի որոշումը Լոս Անճելըսի վարչատարածքի վերադաս դատարանում: Դատարանի այս որոշման արդիւնքում նահանգապետը փոխել է անցեալ տարի իր մերժման որոշումը՝ որով պատճառաբանում էր թէ՛ Սասունեանն ազատութեան մէջ դեռ կարող է վտանգ ներկայացնել հանրութեան համար: Նա նաեւ հրաժարուել է դատարանի վճռի հետագայ բողոքարկման իր քայլից:

Փաստօրէն նահանգապետ Նիսրմից առաջ, սկսած՝ 2006-ից մինչեւ 2020-ը Համբիկ Սասունեանի վաղաժամկետ ներման առաջարկը մերժել են Քալիֆորնիայի չորս նահանգապետեր, ինչն արդիւնք էր նախեալառաջ՝ Ամերիկայում թուրքական դեսպանութեան, թուրք - աղբրեջանական համայնքի աներեւակայելի ճնշման: Թուրքական բողոքի հուժկու տարափ տեղայ եւ այս անգամ, սակայն Համբիկի ազատման գործը, որ դարձել էր Ամերիկայի Հայ դատի եւ հայ իրաւաբանների պատուի գործը, կարծում ենք յաջող աւարտ ունեցաւ հետեւեալ երկու հանգամանքների շնորհիւ՝ նախ, դրան նպաստեցին ԱՄՆ նոր վարչակազմի հետ Թուրքիայի հետպիտէտ վատացող յարաբերութիւնները,

երկրորդ՝ Քալիֆորնիայի նահանգում անչափահասների նկատմամբ կիրաւորուող քրեական պատժամիջոցների վերաբերեալ բարեփոխումները: Հայ վրիժառուն յանցանքը կատարելիս եղել է 19 տարեկան, որ դեռ անչափահաս հասակ է համարում ամերիկեան օրէնքով:

Անկալում է, որ Սասունեանի ազատ արձակումը որոշ յապաղում կ'ունենայ առաջիկայ օրերին մինչեւ՝ օրէնքով սահմանուած անհրաժեշտ քայլերի աւարտը: Յիշեցնենք, որ Սասունեանը գտնուել է ազատազրկման մէջ շուրջ 39 տարի:

«Մենք իսկապէս երախտապարտ ենք նահանգապետ Նիսրմին եւ նրա աշխատակազմին՝ մեզ հետ շփումները բաց պահելու, մեր մտահոգութիւնները լսելու եւ Համբիկ Սասունեանի վաղաժամկետ ազատ արձակման հարցում մարդասիրական որոշում կայացնելու համար: Մենք անհամբեր սպասում ենք, որ ականատես կը լինենք նրա բանտից վաղաժամկետ ազատմանը», - "Ասպարեկ"-ի փոխանցմամբ, յայտնել է ԱՄՆ Արեւմտեան փիլի ՀՅԳ նախագահ Նորա Յովսէփեանը:

Յիշեցնենք, որ Հայ դատի ուխտեալ, 1981-ին Լիբանանից ԱՄՆ ներգաղթած Համբիկ Սասունեանը, ցմահ ազատազրկման էր դատապարտուել 1982-ի Յունուարի 28-ին, Լոս Անճելըսում Թուրքիայի գլխաւոր հիւպատոս՝ Քեմալ Արըքանին կարմիր լոյսի տակ կանգնած իր մերժեալում սպաննելու համար: Սպանութիւնից յետոյ «Հայոց ցեղասպանութեան արդարութեան մարտիկներ» խումբը ստանձնել է սպանութեան պատասխանատուութիւնը: Թէեւ սպանութեան հետաքննութեան ժամանակ դատախազները նշել էին, թէ Սասունեանը սպանութիւնն իրականացրել է Օսմանեան Թուրքիայում հայերի նկատմամբ գործած ցեղասպանութեան վրեժի մղումից դրդուած, սակայն դատարանը հաշուի առաւ քննիչի նրանից կորուած այն յայտարարութիւնը, թէ՛ սպանութիւնը կատարուել է գոհի ազգային պատկանելութեան պատճառով, որ հիմք հանդիսացաւ, 1984-ին նրան մեղադրեն առաջին աստիճանի ծանրութեան սպանութեան մէջ (թիւ՝ 182 յօդուած) եւ դատապարտեն ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական ազատ արձակման իրաւունքի: Նշենք, որ Սասունեանն ի սկզբանէ մերժել էր հիւպատոսին սպաննելու փաստը եւ միայն սպանութիւնից 20 տարի անց՝ 2002 թուականին, նա բանտից ազատուելու հնարաւորութեան դիմաց խոստովանեց իր յանցանքը, նշելով, որ կիսում է Արըքանի ընտանիքի կորստի ցար: Այս յայտարարութիւնից յետոյ միայն նրան շնորհուեց ներման հնարաւորութեան համար խնդրագիր ներկայացնելու իրաւունք:

Եթէ Սասունեանը ապահովութեան նկատառումներով տեղափոխուի Հայաստան, իսկ դրա հաւանականութիւնը մեծ է, ապա, որպէս նուազագոյն, առաջնային է լինելու նրան Հայաստանի քաղաքացիութիւն շնորհելու հարցը, որպէս երախտի դրսեւորում չապրած այնքան տարիների, որոնք նուիրաբերուեցին հայ ժողովրդի նկատմամբ իրագործուած ցեղասպանութեան վրեժի թեւիւրեանական ուխտին:

Նիւ Նորթ

# ՅԻՇԵԼՈՎ ՍԵՐԱՍՏԱՅԻ ԲԱՆԱՍԵՐ...

(Շարունակուած 9րդ էջէն)

### ԳԱՔԻԿԵԱՆԻ ԳՐԱԿԱՆ-ՔԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ

Գաքիկեան ինքնուս մտաւորական մըն էր: Նախանչելի ինքնաշխատութեամբ կազմուած տաղանդ մը: Մեզի ծանօթ իր գործերէն պատ՝ ան խուլարկու շեռագրագետի մը բժախնդրութեամբ կազմեր էր Սեբաստիոյ եւ շրջակայ գիւղերու հայերէն շեռագրայ ցուցակն ալ, որ սակայն Շղեռնի թոհուրոհին մէջ փճացեր էր, ափսո՛ւ:

Աչքի առջեւ ունենալով իր գործերուն գիտական բնոյթն ու լայն ծաւալը՝ կարելի չէ հարց չտալ, թէ ան ինչպէ՞ս կը գտնէր անոնց յատկացուելիք ժամանակը՝ ուսուցիչի իր տաղտուկներուն եւ ամենօրեայ վրադումներուն քովն ի վեր:

Գիր-գրականութեան կիրքը ու հայրենի բնօրրանին նկատմամբ պաշտամունքն է, երեւի, որ թափ կու տային իր ստեղծագործութեանց:

Ինչպէս նշեցինք արդէն, իր ողջութեան, Գաքիկեան կրցաւ հրատարակուած տեսնել իր գիրքերէն մէկը միայն՝ «Շղեռնապատում»-ը: Ականատեսի հարապատ վկայութիւն մըն էր այս՝ Սեբաստիոյ նահանգի երեք հարիւր հազարէ աւելի հայ բնակչութեան տեղահանութեան, հաւաքական արքային ու ծրագրեալ բնաջնջումին: Գաքիկեան սակաւաթիւ վերապրողներէն մին եղեր էր այդ նախնիքին, սականատես դարձեր էր փշաքաղիչ ու սրտաճմլիկ եղելութիւններու, անցեր էր արեան գետակներու մէջէն, ի վերջոյ հոգեկան արիւրթիւնն ունենալով պատմելու այդ ամբողջը՝ հարապատ վկայագրութեամբ, այլեւ՝ սրտի մորմոքով:

Ու երեւակայե՛ր, որ այս գործին Ա. համառօտ տարբերակը Ռազգայի մէջ

գրի առնուելէ ետք՝ շեռագիրը փճացուել-կորսուել էր տարօրինակ պայմաններու տակ: Գաքիկեան Հալեպ հասնելէ ետք ստիպուել էր վերստին շարադրել այդ ամբողջը՝ կուրծք տալով Ֆիլիպական ու մտային հասկնալի դժուարութիւններու...: Ի վերջոյ, գործը իր աւարտին հասցուցեր էր միայն Նրուսաղէմի մէջ:

Հեղինակը իր այս երկը նախընտրել էր ստորագրել «Գուժկան Սեբաստիոյ» ծածկանունով: Այո՛, կարծէք Նախախնամութիւնը Կարապետ Գաքիկեանը փրկել էր ամենակուլ սպանդէն՝ յետոյ անոր յանձնելու համար պատմական ու հայաշատ Սեբաստիոյ գուժկանն ըլլալու տխուր պաշտօնը...:

Շղեռնապատումը կը սկսի տարագրութիւնը կանխող նախանշան օրերէն ու կը հասնի մինչեւ սուրիական անապատի կոտորածները...: Հեղինակը տուած է նաեւ վիճակագրական տուեալներ, իր տեսածներուն յաճախ միախառնելով ա՛յլ ականատեսներու վկայութիւնները եւս: Գիրքը կը կարդայուի մեծ սուկումով, արցունքով եւ յափշտակութեամբ: Տեղ մը ան կը գրէ. «Մինչեւ հոս գործիս Շղեռնապատում անունը տուած էի. կը վարանիմ, ի՞նչ անուն տալ սա սարսափազդու էջին բառ մը չեմ կրնար գտնել պայն որակելու. Ծիւղապատում՝ ըսել, Հրեշապատում կոչել, Գժոխապատում. բայց ճիւղներն ալ, դժոխոյ սանդարամետքն ալ, հրեշներն ալ սարսափմամբ սահմուկած-սասանած յետս պիտի ընկրկէին գազաններու գազան մարդուն գործած Մեծ Շղեռնին ի տես»...:

Ու կը պատմէ՛ր, կը պատմէ՛ր անպատմելի պատումներ...

(Շարունակութիւնը՝ յաջորդիւ)

Հալեպ

# ՄԱՀԱԳՐՈՒԹԻՒՆ ՈՉ ԵՒՍ Է ԳՈՐՏՈՊԱՅԻ (ԱՐԺԱՆԹԻՆ) ՆԱՀԱՊԵՏԸ ԸՆԿԵՐ ԺՈՒԱՆ ԳԱՐԼՕՍ ՄԵՐՏԻՆԵԱՆ

Խոր ցառով կը գուժենք մահը Գորտոպայի հայոց նահապետին՝ ընկեր Ժուան Գարլոս Մերտինեանի (1928-2021), որ երեց որդին էր Թումարպայի գաղթականներէն Հարաւային Ամերիկա հաստատուած Մերտինեան բարեհամբաւ ընտանիքին: Ան դարչաւ օրինակելի ազգայինը եւ գործիչը Հարաւային Ամերիկայի մէջ: Հիմնադիրը «Ուրքիպա» հիմնարկին ուր ուսուցչական ասպարեզով նըլիրեալ գորտոպայի սերունդի մը դաստիարակութեամբ կատարեց սքանչելի գործ: Ան դուրբացաւ օգտակար ըլլալու կրթանուէր տեղացիներու:



Բայց ան չմոռցաւ իր մասնակցութիւնը բերելու ազգային մեր կեանքէն ներս: Անոր մասնակցութիւնը հասարակական կեանքէն ներս նաեւ արժեւորուեցաւ իր նուիրատուութիւններով: Տարիներով ընկեր Մերտինեանի առանձնատունը դարչաւ ժողովատեղին ու հաւաքավայրը ՀԲԸՄԻ: Իր եւ կնոջ նախաձեռնութեամբ գնուեցաւ ՀԲԸՄԻ այսօրուան կեդրոնը, որ առեւնին հիպատոսարանն էր Գերմանիոյ: Նշենք որ ընկեր Մերտինեան նուիրեալ ռամկավար ազատականն էր իր ապրած համայնքէն ներս: Բեմբասաց եւ հրապարակախօս՝ ան կը մարմնաւորէր Գորտոպայի համայնքը, մանաւանդ երբ այցի կու գային ազգային մեծ դէմքեր՝ մեծանուն բարերար Ալեք Մանուկեան, երգահան Արամ Խաչատուրեան, աստղաբաշխ Վիքթոր Համբարձումեան եւ ծանօթ ուրիշ մեծ հայորդիներ:

Իր կեանքի մայրամուտին, գործակցութեամբ համայնքի բոլոր կազմակերպութիւններուն, նախաձեռնեց քաղաքի Ս. Գեորգ եկեղեցոյ բարեկարգման մայր խորանի եւ միւս խորաններու վերաշինութեան աշխատանքներուն: Եկեղեցոյ շուտով գալիք հիմնադրութեան 100ամեակի առթիւ տեղաւորեց լոյսերու նոր սարքաւորումներ:

Ան իր ետին կը թողու իր այրին՝ Մարկարիթա Աւագեան, դուստրերը՝ Մապել եւ Լիլիան:

Յարգանք իր յիշատակին:

Յ.Վ.

# ՄԱՀԱԳՐՈՒԹԻՒՆ ՄԱՀ ԱՂԱԿՆԻ ԱՍԻԼԵԱՆ

Պէյրութի մէջ մահկանացուն կնքեց Աղանի Ասիլեան: Ան երկար տարիներ լիքանաճախ կեանքին մէջ աշխոյժ ներկայութիւն մըն էր: Աղանի Չարդարեան ծնած էր Նիկոսիա (Կիպրոս): Ամուսնանալէ ետք լիքանաճախ Գրիգոր Ասիլեանին հետ փոխադրուած ու հաստատուած էր Պէյրութ:



Բնիկ ատանացի տիկին Աղանին եղած է անդամ «Էջմիածնի Կրօնասէր Տիկնանց» միութեան, ՀԲԸՄԻ, ինչպէս նաեւ Էշրէֆիէի Ս. Յակոբ եկեղեցոյ տիկնանց յանձնախումբի:

Յառաջացած տարիքի բերումով իր աչքերը յաւերժութեան փակած տիկին Ասիլեան եղած է նուիրեալ մայր, ջամբելով առողջ հայեցի դաստիարակութիւն իր երեք զաւակներուն եւ նաեւ՝ թոռներուն:

Այս տխուր առթիւ մեր խորազգած զաւակներուն հարազատներուն եւ ընկեր Տոքթ. Վիգէն Ասիլեանին:

ԽՍԲԱԳՐՈՒԹԻՒՆ «ՊԱՅՔԱՐ» ԾԱԲԱԹԱԹԵՐԹԻ



Tekeyan Cultural Association, Inc.  
With Donations Matched Up to \$20,000  
by a Friend of the Tekeyan Cultural Association

## SPECIAL FUNDRAISER

for  
**HRANT DINK SCHOOL of Istanbul**

The Hrant Dink School is located in the basement of the Armenian Evangelical Church in Gedikpaşa. Most of the students are children of natives of Armenia (who have moved to Istanbul temporarily for work. The school's volunteers' work is under the leadership of Harutyun (Arto) and Talar Hisarli Horozoglu. The principal is Heriknaz Avagyan.

Every year the graduating class goes to Yerevan for an examination certifying that they have passed 9th grade, and enroll in colleges in Armenia.

During the first wave of the pandemic, 20 students left with their families for Armenia. Last November, 22 more students returned to Armenia with their families. Now the total number of students is about 80. They receive free education, free breakfast and free lunch.

On January 28 of this year, by the request of the Hrant Dink School, divine liturgy was performed in the church in memory of the 14th anniversary of Dink's assassination. After the church ceremony, the school presented its financial needs, and donations were solicited. It was clear from the report that the school needed financial assistance. The parents could not afford to pay full tuition, although they worked full time.

The Tekeyan Cultural Association will transfer all donations to the school immediately. Donations received by April 15, 2021 will be matched up to \$20,000 by a benefactor who last month also donated \$15,000 to the TCA Sponsor A Teacher in Armenia and Artsakh Program.




Please make your tax deductible donation and mail it to:  
Tekeyan Cultural Association  
755 Mt. Auburn Street  
Watertown, MA 02472  
Memo: Hrant Dink School




or give online at <https://givebutter.com/0BK5z0>.  
SCAN TO DONATE ONLINE

# ՄԱՀԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՀՄԵՏ ՊԱՅՔԱՎԻ ՄԱՀԸ

Իսթանպուլի մէջ անկնաւօրէն մահացաւ հայազգի Ահմետ Պայքալը: Թաղման կարգը կատարուեցաւ Մարտ 18ին Ֆերիզիդի Ս. Վարդանանց Հայր. Եկեղեցոյ մէջ իսկ թաղման կարգը՝ Պալքլիի հայկական գերեզմանատան մէջ:



ԽՍԲԱԳՐՈՒԹԻՒՆ «ՊԱՅՔԱՐ» ԾԱԲԱԹԱԹԵՐԹԻ

# ՄԱՀԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՆԻ ՅԱԿՈՒԲԵԱՆԻ ՄԱՀԸ

Ուաշինկթընի մէջ Մարտ 3ին մահկանացուն կնքեց ազգանուէր հայուհի Անի Յակոբեան: Ան ծնած էր Պէյրութ Ստեփան եւ Մարի Թապիպեան ամուլին տան մէջ: Ուսանած էր Պէյրութի ՀԲԸՄԻ Գարուհի Յակոբեան Աղջկանց Երկր. Վարժարանը եւ յաճախած՝ Պէյրութի Աղջկանց Գոլէճը (BCW): Անին եւ իր ամուսինը՝ Հայկ նուիրուած էին Հայաստանեայց Եկեղեցոյ պայծառութեան եւ գլխաւոր բարերարներ՝ Օրլանտոյի (Ֆլորիտա) Ս. Յարութիւն եկեղեցոյ շինութեան:



Այս տխուր առթիւ մեր զաւակներուն հարազատներուն, ինչպէս նաեւ՝ քրոջ Օլիմպիա եւ Ծախէ Ճեպեհեաններուն (Նիւ Ճրքի): Անին քոյրն էր Հայաստանի Հանրապետութեան դեսպանին՝ ողբացեալ Ջիան Թապիպեանին:

ԽՍԲԱԳՐՈՒԹԻՒՆ «ՊԱՅՔԱՐ» ԾԱԲԱԹԱԹԵՐԹԻ

# ՆԱՍԱԿՆԵՐ ԵՐԿՐԻՑ

Նամակ 135 - Բ -

## Քաղաքի ու քաղաքների մասին

Իսկ Տոլեդոն... Ա՛հ, Տոլեդո՛ն...

Էլ Գրեկոյի «Տոլեդոյի տեսարանը» անկրկնելի կտարը ոչ թե բնապատկեր է, այլ դիմանկար: Եւ դա ոչ միայն Տոլեդո քաղաքի, այլև ողջ Սպանիայի, հին, ահ ու սարսուռ պատճառող կաթոլիկական-հաւատաքննչական Սպանիայի դիմանկարն է՝ չարագուշակ, մոայլ, խորհրդաւոր: Կերպարուեստի պատմութեան մէջ քիչ, շատ հազուադէպ է, երբ նկարիչը ստեղծում է երկրի հաւաքական, ամբողջական դիմանկարը: Այդպէս 1923-ին Մարտիրոս Սարեանը նկարել է իր հանճարեղ «Հայաստան»ը, երկինք բարձրացող լուսաւոր երաժշտութեան պէս հնչող դիմանկար, երկրի դիմանկարը:

Քայց ես շեղուեցի: Ով որ Տոլեդոն չի տեսել, ուրեմն Սպանիան չի տեսել, թէկուզ ամբողջ Սպանիան անցած լինի հարաւից հիսիս, Մալագայից մինչեւ Սանտ-Յագո դէ Կոմպոստելա:

Քայց ես դարձեալ շեղուեցի: Ի՛նչ եմ ասում: Ես չգիտէի, թէ ի՞նչ է քաղաքը: Յետոյ հասկայայ, որ քաղաքը շէնքերն ու վանական կառոյցները չեն, որ քաղաքը մարդիկ են, մարդկային յարաբերութիւնները, քաղաքային նիստուկացը, քաղաքային կեանքի մթնոլորտը: Երբ Երեւան եկայ, տեսայ, որ հինգվեց յարկանի բնակելի շէնքերի բակերում կամ թէ շրջակայքում երկաթեայ մահճակալների ցանցերով ու այլ մասերով, վանական թիթեղներով հողակտոր են ցանկապատել ու սոխ են ցանել, համեմ ու կոտեմ: Յետոյ՝ կողքը հաւաքուն են սարքել ու հաւ են պահում: Չարմանալի էր, բայց մեր քաղաքը դա էր:

(Եւ այնուամենայնիւ, անման քաղաք էր 60-80-ական թուականների Երեւանը: Ցաւօք, այդ Երեւանը հիմա չկայ, այն անցաւ պատմութեան գիրկը: Քայց ես մի օր քեզ կը գրեմ իմ Երեւանի մասին ու քեզ կը պատմեմ, թէ ինչ գրաւիչ ու թովիչ քաղաք էր դա):

Ինչ եմ ասում: Ես ծնուել եմ գիւղում, ապրել եմ գիւղում, բնութեան մէջ: Այսօր էլ ինչ չեմ պատկերացնում առանց բնութեան հետ հաղորդակցուելու ապրելակերպը, թէեւ դոկտոր Չոնսոնն ասում էր, որ Լոնդոն քաղաքի մէկ օրն ու որեւէ տեսարանը չի փոխի ողջ բնութեան հետ: Էհ, ինչ արած, դա էլ Գոկտոր Չոնսոնի մօտեցումն է:

Ասեմ, որ, ցաւօք սրտի, ես վաղուց արդէն գիւղացի չեմ, բայց, աւ՛ղ, ի հարկէ՛՝ քաղաքային իմաստով, քաղաքացի էլ չեմ, քաղաքացի չդարձայ: Մեր իրականութիւնը, մեր կեանքն ու միջավայրը ամենեւին էլ քաղաքային չէր:

Յետոյ տեսայ մեծ քաղաքներ՝ Սինգապուր, Կուալա-Լումպուր, Մումբայ (Բոմբէյ), Տեխիլ, Վարշաւա, Պէյրուօ, Նիկոսիա, Փարիզ, Ամստերդամ, Բրիւսել... Ծթուարկեմ: Որոշ քաղաքներում տարիներ կամ ամիսներ ապրեցի, բայց սիրելի քաղաք մնացին Պէյրուօն ու Փարիզը...

Ասի, չէ՛, քաղաքները մարդկանց նման են: Երբեմն մարդու դէմքը յիշողութեանդ մէջ այնպէս ու այնքան է աղօտում, որ դժուարանում ես յիշել: Հիմա երբեմն ինչ թուում է, թէ այդ քաղաքներից շատերը պարզապէս երազում եմ տեսել:

Քայց այնքան բան ունեմ ասելու եւ պատմելու Պէյրուօի եւ Փարիզի հմայքների մասին:

Ես քեզ գրելու եմ Պէյրուօի մասին, գրելու եմ հին սիրով ու այնպէս, անհամեստութիւնս ներիր, որ պէյրուօյցի ընկերներս ու բարեկամներս պիտի պարմանան:

Մի օր քեզ մանրամասն գրելու եմ Փարիզի թաքուն հմայքների, Փարիզի կանանց գեղեցկութիւնների՝ Վոժ հրապարակի, որ «Երեք հրապանակիրներ»ից քո իմացած Արքայական հրապարակն է, Մուֆթար անկրկնելի-անման փողոցի իրիկնային կեանքի, Գոֆինի գողտրիկ, ուղղակի ադամանդ փոքրիկ հրապարակի, Սերվանդօս փողոցի («Երեք հրապանակիրներ»ի Պերեպմանափորների փողոցը) ու դեռ շատ-շատ այլ հմայալից անկիւնների մասին:

Քայց ամէն քաղաք ունի իր մթագնող արատները, մթագնող քիծը քաղաքի դէմքին: Պէյրուօում դա Պուրճ Համուտի հարեւանութեամբ աղբի հսկայ սարն էր: Փարիզում Պարպէս-Ռոշեշուարում, Սաքրէ-Քէօրի ստորոտում, Կատի-Յուրջը իշխող ու վխտացող, խորոված ու եփած եգիպտացորեն վաճառող, շուքըլորը աղբ ու ապականութիւն տարածող այլազգիների խաժամուժն է, պզուկի ամբոխ: Պատկերացնում ես, Փարիզի Օփերայից, Լաֆայետից ու Մուլեն-Ռուժից մի երկու կանգառ հեռու:

Ու յետոյ որ յիշում ես, որ Փարիզում բնակութեան թառ է գտել սովետական գաղտնի ոստիկանութեան գործակալ, չէկիստ հայ գրականագետը, որն, ասում են, որ իր պեկոյցները ստորագրում էր յունարէն բառով, յունարէն ծածկանունով, կամ թէ Փարիզում է մի ինչ-որ սովետական պիղծ արարած, ասենք թէ մի ոմն Իսքայանդար Թոռչիեւ, չեռքդ ուղղակի թուլանում է, էլ ի՛նչ Փարիզ, ի՛նչ հմայք, ի՛նչ բան...

Է՛հ, ինչ արած, Փարիզը մնում է Փարիզ: Այլազգիները լինեն այնտեղ, թէ այլ պանծալի մարդիկ...

Մնամ

մեծ քաղաքների փողոցներում թափառած ընկերդ՝

Յրուանդ Տէր-Սաչատուրեան  
Երեւան

# Մեր Արուեստագետները - 216


## ԳԱՅԱՆԷ ՄԱՍԱՉԱՆԵԱՆ

Սկարչուի Գայանէ Աշոտի Մամաչանեան ծնած է Յունիս 5, 1943ին Երեւան: Ան Հայաստանի վաստակաւոր նկարիչ Աշոտ Մամաչանեանի դուստրն է եւ նշանաւոր գեղանկարիչ, 20րդ դարու երկրորդ կեսի հայ կերպարուեստի ամենակարկառուն ներկայացուցիչ Մինաս Աւետիսեանի կինը:

1953-1958 թուականներուն ուսանած է Երեւանի Փանոս Թերլեմեզեանի անուան գեղարուեստի ուսումնարանին մէջ, 1960 թուականին աւարտած է Երեւանի գեղարուեստա-



թատերական ինստիտուտը: 1988 թուականէն անդամ է Հայաստանի նկարիչներու միութեան:



Մասնակցած է միութեանական, հանրապետական վանական ցուցահանդեսներու:

Կը ստեղծագործէ յախճապակիով, կուպլէնով, գեղանկարչութեամբ: 2012 թուականին հեղինակած է ալպոմ՝ նուիրուած Հայաստանի նկարիչներու միութեան 80-ամեակին:

Ունի երկու որդի՝ Արմանը եւ Նարեկը. Վերջինը նկարիչ է եւ արուեստի տեսաբան:



## ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

դիվանագետ, դեսպան, ազգային գործիչ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ կողմից

Մարտի 26, 2021թ  
ժամը 17:30 -22:00-ին

The Grand Marquis 1550 U.S. 9  
Old Bridge, NJ 08857

Ձևարկումներ Հայաստանի ներկա իրավիճակի, մարտահրավերների ու Ազգային Ժողովրդավարական Բևեռի կողմից առաջարկվող լուծումների վերաբերյալ:

Կլիևի հյուրասիրություն:

Կրել դիմակներ:

Մուտքն ազատ է: Նվիրատվություններ կարող եք կատարել Ժողովրդավարական Ազգային Բևեռին հետևյալ կերպ՝  
Make checks payable to: Sasna Tzrer Inc.

PayPal: sasnatsrer nonprofit@gmail.com

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Արմենին (865-919-3766) կամ Գոքորին (917-416-7777)